



Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առևտ նյութը առեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Յ. ԱՄԻՐԵՆՑ

# ՄԵԾՆ ՏՐԴԱՏ

ԵԿ

## Ա. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱԿԻՈՐԻՉ

( ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ )

Պատմական Կրօնական եւ Ազգ մեծ ողբերգութիւն  
Եօթք Արար Եկ Մէկ Պատկեր



ՄԵԾՆ ՏՐԴԱՏ



ԱՇԽԵՆ ԹԱԳՈՒՀԻՉԻ

ԱՄԵՆ ԻՐԱԿԱՍՈՒԹԻՒՆ ՎԵՐԱՊԱՀՈՒԱԾ Ե ԶԵՂԻՆԱԿԻՆ

1922

Տպագր. Ո. Տիգ-Ռահմալար  
Ա. ԳՐԻ ԵՍ

891. 99

Հ - 52

227

11.99  
-52

YP  
-6 NOV 2011  
892.50  
892.50  
\$10.00

13 APR 2011

ՅԱՄԵՆԵՑ

# ՄԵԾՆ ՏՐԴԱՏ


ԵՒ

## Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱԽՈՐԻՉ

( ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ ՅԱՂԹԱՅԱԿԸ )

Պատմական, Կրօնական և Ազգ. մեծ ողբերգութիւն

Եօթը Արար ԵՒ Մէկ ՊԱՏԿԵՐ



ԱՄԵՆ ԻՐԱԿԱՍՈՒԹԻՒՆ ՎԵՐԱՊԱՀՈՒԱԾ Ե ԶԵՂԻՆԱԿԻՆ

1929

Տպագր. Ս. Տիգ-Առաքելյան  
Ե. ՊՈՂԻՉ

08.02.2013

1915

ԱՐԴՅՈՒՆ

## ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

Մեծի Տրդա	Արգայ Հայոց
Գրիգոր Պահլաւունի	Ս. Գրիգոր Լուսաւորիչ
Աշխան	Թաղումի Հայոց
Խոսրովիդուխս	Քոյր Արգային
Սոսի	Քրիտիկի—զաղտևի Քրիստոնեայ
Դենապես	Հերանու կրօնապես
Դեմետր	Քրիմապես
Օսա Ամառունի	Աւագ Ասխաւար
Արտաւազդ Մանդակունի	Սպարապես
Բագարան Բագրատունի	Նախաւար
Տաճառ Աւոսայ	»
Ներսեն Արծունի	»
Սղուկ Ալկունի	»
Մանանին Ռեսունի	»
Գայիանե	Հոռոմայեցի կոյս
Հոփիսիմե	»
Նաժիշ մը , Քուրմեր , Քրմուհիներ , Քիկնապահ զին- ւրներ , բահանաներ եւ սարկաւազներ :	

Պատմ . ծանօթուքիւն . — Ս. Գրիգոր Լուսաւորիչ խոր վիրապ ձգուելու թուականն է 287 իսկ Հայոց կրօնապաշ-  
տութենք ի Քրիստոնութիւն դարձի թուականն է 301 :



1998-2011

— 3 —

## ԱՐԱՐՈՒԱԾ Ա.

Տեսարանն է Ոսկեմայր Անահիտի մեմեանին ներքին  
մասը, մեջտեղը կայ Անահիտի արձանը (\*) որ դրուած է  
բարձրադիր սեղանի մը վրայ . բարձ ոսերով եւ ծա-  
ղիկներով զարդարուե սեղան մը պէտք է անմրաժետօրեն  
գտնուի արձանին առջեւ . իսկ անոր եռվ բարձրադիր  
կրակարան մը՝ մօտավառ կրակով : Քրմապես Դեմետր  
եւ Քրմունի Սոսի կ'սպասաւորեն բագինին, սեղանին  
վրայ կը զետեղեն զինիի բաժակներ եւ սրուակներ՝ հին  
ոնով . զարդեցրի սրակաման եւ կնքրուկով ու հոտաւե  
բոյսերով լի աման մը : Բեմբն վրայ երկու զաներ կան  
բագաւորին եւ բագունին համար :

## ՏԵՍԻ Ա.

### ՔՐՄՈՒԱԾ ԴԵՄԵՏՐ ԵՒ ՔՐՄՈՒՀԻ ՍՈՍԻ

Դեմետր . — Սոսի :

Սոսի . — Ի՞նչ կայ :

Դեմետր . — Կը նեղացնես զիս Սոսի :

Սոսի . — Զեր զիտնալիք բանն է, կրնաք չնեղանալ :

Դեմետր . — Ինչպէս թէ չնեղանամ . . . միթէ կարե-  
լի՞ է չնեղանալ :

Սոսի . — Բայց ձեր նեղանալը կամ չնեղանալը զիս  
չահագործեր :

Դեմետր . — Գիտեմ այս՝ բաւական ատենէ ի վեր  
նոր սիրով մը կապուած էք . . . ահա բռն պատճառը  
որ այլևս ինձմով չշահագրգոռուիք :

Սոսի . — Միթէ ազատ չեմ ուզածու սիրելու :

Դեմետր . — Ոչ, ազատ չէք քանի որ սա Ոսկեմօր

(\*) Անահիտի արձանը պէտք է մարմարով զեղեցել աղջիկ  
մը եւ կամ զեղաղէմ պատանի մը .

կենդանի պատկերին առջև երգուընցաք թէ ինձմէ զատ  
ոչ ոք պիտի սիրէք:

Սօսի. — Զեռակերտ նիւթի մը առջև երգուընցեր  
եմ, ի՞նչ կարժէ:

Դեմեսր. — Ինչպէս թէ նիւթ:

Սօսի. — Անշուշտ, չէ՞ որ այսօրինակ ձեռակերտ  
Աստուածներու մնօտի և անպէտ բաներ ըլլալը գաղտ-  
նիք մը չէ մեզ քուրմերուս և քրմուհներուս համար:

Դեմեսր. — Աստուածները անարգելէ զգուշացիր  
Սօսի', կրնաս անոնց բարկութիւնը հրաւիրել վրադ:

Սօսի. — Հա' հա' հա', մետաղներու, քարերու և  
փայտերու բարկութիւնը... իրաւ որ սոսկալի բան  
պէտք է ըլլայ:

Դեմեսր. — Ո՞վ սովորեցուց քեզ աստուածները հեզ-  
նել, Գրիգոր:

Սօսի. — Դեմե՛տր:

Դեմեսր. — Ի՞նչ կայ:

Սօսի. — Դու Գրիգորի անունը բերան առնելու ա-  
նարժան ես:

Դեմեսր. — Այո', որովհետեւ դու կը սիրես զինքը  
և ես կ'ատեմ:

Սօսի. — Պատճառ մը չունիք զինքը ատելու:

Դեմեսր. — Ընդհակառակը մէկէ աւելի պատճառ-  
ներ ունիմ... Նախ որ խաչուած ու մեռած մարդ մը  
կ'ընդունի իբր Աստուած և մեր կենդանի աստուածները  
չժամանար... երկրորդ անոր համար որ խենթի մը պէս  
կը սիրես զինքը:

Սօսի. — Բայց ես հմ որ կը սիրեմ զինքը, նա չէ  
պատասխանած իմ սիրուս:

Դեմեսր. — Բայց չէ՞ որ մեր սիրոյն արդելք եղած է:

Սօսի. — Ի՞նչ ըսել կ'ուզես:

Դեմեսր. — Ըսել կ'ուզեմ թէ պէտք է զիս սիրես...  
ինչպէս որ ասկէ տուած կը սիրէիր երբ դեռ Գրիգորի  
չէիր հանդիպած:

Սօսի. — Ըսի արդէն թէ այլեւս ձեզ չեմ սիրեր:

Դեմեսր. — Աօսի', կ'արտօնեմ քեզ առանց Գրիգո-  
րի պատկանած ըլլալու շարունակել քու ցամաք սէրդ...  
բայց պէտք է իմս ըլլաս:

Սօսի. — Բնա՛ւ, մեր յարաբերութիւնները խզուած  
են:

Դեմեսր. — Եթէ ես ուզեմ:

Սօսի. — Չէ՞ որ ես չեմ ուզեր:

Դեմեսր. — (Ինպի Սօսի յառաջանալով) Պէտք է  
սիրեմ քեզ... այո՛ պէտք է սիրեմ իմ չքնաղ քրմու-  
հիս, լուսի զաւակ, արեւու ճաճա՛նչ, եկուր թեւերուս  
մէջ. (Կ'ուզի գրիկել):

Սօսի. — (Եթ հրելով) Մի մօտենար վա՛տ... Աստ-  
ուածներուն կը ծառայես անոնց տաճարը պղծելո՞ւ հա-  
մար... զգուշացի՛ր, Աստուածներուդ զայրոյթը կը  
գրգռես, կրնան քեզի կայծակնահար ընել:

(Դրսէն փողի ձայներ)

Արքայական թափարը մեհեան կուգայ, օ՛ն անցիք  
արձանին ետեւի պատգամարանը՝ որպէս զի աստուած-  
ները քու պիղծ բերանովդ պատղամներ արձակեն:

(Դեմեսր կ'անցնի արձանին ետեւը եւ սեղանին տակ  
կը ծածկուի, իսկ Սօսի ծաղկալից եւ կանաչազարդ  
սեղանին մօտենալով գաւաքներ ու սրսւակներ կը տե-  
ղափոխէ զբաղում մը ցուցնելու նամար):

### ՏԵՌԻ Բ.

Կը մսնեն Դեմեսր առջեւեն եւ բոլոր հուրմերն ու  
երմուհիները ետեւեն, ապա Տրդաս արքան, թիկնապահ-  
ներու պես Գրիգոր Պահլառունի (Ս. Գրիգոր ԼՈՒՍԱ-  
ԽՈՐԻՉ), նախարարներ՝ Օսա Ամաստունի, Տանաւ Առցայ,  
Ներսէս Արծրունի, Սղուկ Սրբունի, Մանանիր Արք-  
տունի, Արտավագդ Մանդակունի, Բագարաս Բագրա-  
տունի, Աւելին բագունի, եւ իշխանունի Խօսրովիդուխս,  
ետեւեն զօրին եւ ժողովուրդ հայոց:

(Տրդատ արքայի մեկ ձեռքն ունի Գայիսօն եւ միւս ձեռքը բարմ ոսերով դափնեպսակ մը, որ դեպ ի ոսկեմօր Անահիտի արձանը ուղղուելով կը դնէ արձանին զլխուն, եւ ապա կը ծերագրէ բազինին առջեւ, բաց ի Գրիգորէն միւսները բոլորն ալ կը ծերագրեն ու կ'երկրպագեն, ի բաց առեալ բուրմերն եւ քմուհիները ուրոն Անահիտի արձանին ոււրջ խօլ պար մը կը դառնան՝ երգելով ու փառաբանելով. Դենպերը երգասացուրեան միջոցին սեղանին վրայէն վարդէ զուր կը սրակէ պարողներուն վրայ, եւ առաս կնորուկ եւ անուշանս բոյսեր կը ծխէ՝ կրակին մէջ. Գրիգոր անվին մը հաւուած կը դիտէ, անոր նիւտ դէմք կեցած է Խօսի քմուհին՝ որ պարին չմասնակցիր- եւ սիրավառ ակնարկներ կ'ուղի Գրիգորին : Գրիգոր անսարբեր է):

Քուրմերը կ'երգեն

(Պ Ա Ր Ե Բ Գ)

Է Ոսկեմայր մեր ժնորհալի,  
Պարզել նմա լիառատ,  
Վայելեմ մեր յարաժամ :

Ոսկեմայր դու յոյժ բարի,  
Պատշաճ նայոց աշխարհի,  
Պատշեմ զեղ յարաժամ :

Տուր մեզ աստուածուի Անահի՛ս,  
Կեան մանսապառ ոսկեկիր,  
Օրնեմ զեղ յարաժամ :

Գովեմ զեղ արարի ,  
Որ առաեր կիս եւ զինի զգլիսի ,  
Երկրպագեմ են զարաժամ :

(Կ'երկրպագեն):

(Երգը ամբողջանալուն պէս դենպերը զինի կը բառի բագաւորին, բազուհին, իշխանուհին եւ նախա-

րաբներուն, երգեն յետոյ աղօրէր դադրած է. բագաւոր եւ բագուհի եով եովի մեյ մեկ գահերու վրայ բազմած են):

Դենպէս .— Նաղելաշուք և գեղափայլ ոսկեմայր Անահիտի ուղղուած մեր այս գոհաբանական երգասացութիւնը հրմուտանքով լեցուցին իր ժարդահած սիրտը . Ան իր անսպառ գթութիւնով սէրը պիտի անմանցնէ կնոջ սրտին մէջ՝ վայելելու համար ուսփանքի անսպառ նեքտարը . ով բարձրակատար աստուածներու մեծ ժողովուրդ, բազիններու և անոնց ծառայող աստուածաբարդներու, քուրմերու և քրմուհիններու օրհնութիւնը ձեր վրայ ըլլայ, ձոխացուցէք ձեր գանձներով աստուածներու սրբազնն մենեանները, և թող ձեր լիառատ նույններով քրմութեան շնումարանները լեցուցին մինչև ի կատար . . . Մի զայրացնէք աստուածները, որպէս զի անոնք չկրծատեն ձեր կեանքի օրերը . . . Հայութեան և հայրենիքի պաշտպան ամենասողորմ ոսկեմայրը՝ Տիեզերքի փառքն եղող մեր արքալից արքային Տրդատ Մեծի սուրը հատուցնէ, որպէս զի անարդեկ խօրտակէ թշնամին և աւելցնէ փառքը մեր նախահարց յաւէտ խնկելի և պաշտելի աստուածներուն : (այսպ Դենպերը մօսենալով բագաւորին). Տէր արքայ, Ոսկեմայրը կը փափաքի խօսիլ, պատգամներ ունի հազորգելիք, հաճեցէք լուել զինքը . (արձանին մօս երբալով) Ո՛վ գթառատ հասուածուհի, Նորին Վեհափառ արքայն, թագուհին, իշխանուհին, նախարարներ . Կրօնի պաշտօննեաններ, զօթքը, և համայն ժողովուրդը ամենայն ջերմեռանգութեամբ կը բաղձան լսել աստուածաբար պատգամներդ, օ՞ն, թող բարեհածի ոսկեմայրն իր ոսկի բարբառը հնչեցնել :

Անահիտի արձանը-Դենիսր.— Ով Արարատեան աշխարհի արժանանատիր վեհապետ, և զուք պալատականք, նախարարք, կրօնաւորք, զինուորեալք, և ժողովուրդ

Հայոց : զիք և աստուածութիւնք անսկիզբն և անվախան կան և մնան յաւիտեան, Ոսկեմայրս Անահիտ ծնող աստուածութեանց . պարզեցիչ բարեաց, պարզեցիչ գեղեցկութեան և սիրոյ, բարեիոս և միջնորդ ստար աստուածութեանց . արգելիչ զինուց բաղիսման, խաղաղարար և խաղաղասկը բնութեամբ հսկեմ անդադար վասն բարօրութեան Հայաստան աշխարհի և թագաւորին նմա . լեռուք հու կամակատարք աստուածուց և աստուածառաք պաշտօնէից նոցա : Վրշտացեալ եմ վասն քո արքայդ հայոց, զիա՞րդ թողլատրեր մի ոմն թիւր հաւատ քրիստոնէի՛ կոխոտել սրբազն վայրս պիզ ոտիւք . եթէ նա ոչ կամի հաւատալ սուրբ իրնին բաղմառուածութեան և ոչ կամի զո՞ւ մատուցանել մեզ աստուածոցս, եկեսցէ աստուածային պատուհասի վերայ քո և ի վերայ պաշտօնէից քոյ : (Կը լու. բոլոր ներկայներուն ակնարկը կ'ուղղուի Գրիգորին) .

*Տրդաս*. — Գրիգո՞ր, (Գրիգոր կը մօտենայ բազաւորին եւ կը խոնարիի), կը հրամայեմ քեզ, արքայական սեղանէն զոյնզգոյն և թանկ ծաղիկներով զարդարուն պսակ մը ա՛ո և թարմ սստերու հետ նուիրէ աստուածուերու ձնող և հայրենիաց պաշտպան՝ Ոսկեմայր Անահիտի բագինի :

*Գրիգոր*. — Տէր արքայ, ներեցէք որ չպիտի կրնամ Զեր բարձր հրամանը ետարել, անոր համար որ բաղմասուածեան մը չեմ այլ սիստուածեան և քրիստոնեայ :

*Տրդաս*. — Կը հրամայեմ, պէտք է ուրանաս Աստուածք և պաշաხո մի միայն մեր աստ ւածները :

*Գրիգոր*. — Կը ցաւիմ Տէր արքայ թէ չպիտի կրնամ ընել այդ բանը, Քրիստոնեայ ձնած եմ և հետեւարար Քրիստոնեայ պիտի մեռնիմ .

*Տրդաս*. — Գրիգո՞ր, զու կրնաս վկայել թէ Հայոց արքայն կը սիրէ քեզ այնպէս ինչպէս իր հարազատ

զաւակը . եթէ ուրիշ մը հղած ըլլար իմ այս հրամանս անսաստողը՝ անմիջապէս մահուամբ կը պատժէի, բայց քեզի վրայ ունեցած համարումս և խանդակաթ ոէրս չեն ձգեր որ իսկոյն արձակեմ այդպիսի հրաման մը . քեզի ժամանակ կուտամ խորհելու և ըստ այնմ ինծի կը վերապահնեմ ընելիքս :

*Գրիգոր*. — (Կը խոնարիի) Յարգանք և երախտագիտութիւն, անարժանաբար Արքայից արքային սէրը և թանկարժէք համակրանքը վայելելուս համար . Տէր արքայ, ձեր սուզ կեանքին պահպանութեան համար պատրաստ եմ անմիջապէս կեանքս զոհել, ուզեցէք կեանքս և պիտի տրամադրուի ձեզ, բայց պահանջել բան մը որ իմս չէ, ինչպէս կրնամ տալ . . . հաւատքը մարդոց հոգիներուն մէջ բիւրեղացած անբռնաբարելի խիզն է . . . ըմբռնումը ճշմարտին և խարիսխը իր ապրուող կեանքին . . . զուք չէք հաւատար հանդերձեալ կեանքին որ յաւիտենական է, քրիստոնէութիւնը անմահութիւնը ինքն է . . . Քրիստոնէութիւնը չմեռնիր ցորչափ կայ հաւատոյ հիմը, մահէն յետոյ մարդկաւին կեանքի շարունակութիւնը յաւիտենականութեան մէջ . չմեռնիր նաև այն Քրիստոնեայն որ կը քալէ երկնաւոր վարդապետին զծած ուղիէն և որ կը աանի գէպի յաւիտենական անմահութիւն . Կրնաք մեր մարմինները ոնչչացնել, բաց մեր հոգիները սահմանուած են ունենալ անվախճան կեանք մը, ո՞ր կարճամիտն է այն որ անմահութիւնը պիտի զոհէ ի գին վաղանցուկ կեանքի մը . . . Տէր արքայ, որչափ ալ երկար պայմանաժամ տրուի ինձ՝ դարձեալ նոյնը պիտի ըլլայ իմ տալիք պատասխանս . . . պիտի պահեմ Քրիստոնէական հաւատքս մինչև կեանքիս վախճանը :

*Տրդաս*. — Կրնաս պահել քու ուրոյն գաղափարդ հոգւոյ անմահութեան մասին, աստուածները գուցէ չորհեն քեզի այդ բանը երբ արժանի ես. պէտք է

գիտնաս Գրիգոր, թէ ես քեզի անաստուածութեան չեմ հրաւիրեր, այլ կ'առաջարկեմ քեզ ունենալ մէկէ աւելի աստուածներ՝ որոնք պատրաստ են կատարել քու ամէն բաղձանքներդ. այս պահուս ինձի տուն տուողը հայրենեաց պաշտպան Ասկեմայր դիցուհին է (կը ցուցեն արձանը), պաշտէ զինքը և ես պիտի տամ քեզ նախարարական իշխանութիւն, զօրք և բնակութեան համար ապարանք, դու պիտի ըլլաս իմ խորհրդականու և պիտի բազմիս իմ անձնական կառքիս մէջ... օ՞ն ծունը դիր աստուածունոյն առջե և յայտնէ երախաագիտութիւնց,

• Գրիգոր. — Կ'ուզէք որ Տէր արքայ երկրպագեմ այն ձեռակերտ արձանին առջև որուն պատուանդանին տակ մարդկային անձ մ. պահուած կայ ու պատգամներ կ'արձակէ... ես մարդապաշտ չեմ, ես կը պաշտեմ աննիւթեական Աստուածը որ հոգին սուրը է. (Ենրկաներ կը փսփսան մեկզմէկու եւ զարմանելով կը հարցաբեննեն զիրար, նոյն միջոցին Դեմետր առանց ներկայներեն նեմարուելու, պահուած տեղին դուրս կը սպրդի ու կը մեկնի տեսարանեն):

Դեմպէ. — Պատի՛ժ... աստուածները կը նախատէ: Քուրմերը. — Պատի՛ժ, պատի՛ժ...

Դեմպէ. — Տէր Արքայ, այն որ կը նախատէ Արարատեան աշխարհի պաշտպան աստուածուին, նախատած կ'ըլլայ իր հայրենիքը և անպատուած իր ամենագթած թագաւորը..., աստուածներու կամքին համաձայն այդպիօին պէտք է մահուամբ պատժել... աստուածներէ ներհնչուած կը թելագրեմ ձեզ Տէր Արքայ, հրամայել բնաջնջելու երկրին մէջ գտնուող բոլոր գաղանի քրիստոնեաները:

Քուրմերը. — Այս, պէտք է կոտորել, ջնջել քրիստոնեայները:

Տրդա. — (Օտա Ամասունիին) Նախարա՛ր, հրովար-

տակ մը զրի առնել տուէք, Հայաստանի սահմաններուն մէջ ապրող բոլոր Քրիստոնեաները ձերակալելու և ուղիղ հաւատքը չընդունողը մահուամց պատժելու համար: Այս որ քրիստոնեայ մը և կամ իր տան մէջ քրիստոնէի ապատան տուող մը կը մատնէ իշխանութեան, իր մատնած անձին ունեցած գոյքերն ու սեփական հարստութիւնը մատնող անձին կը նուիրուի, ահա իմ արքայական կամքս. Հրովարտակը արքայական մատանիով կնքելէ յետոյ տառացիքուն պէտք է գործադրութեան գնել երկրին ամէն կողմք:

Քուրմերը. — Կեցէ՛ Արքայից արքայն: Օտա Ամասունի. — (կը խոնարին) Արքայից արքայն կամքը զիխուս վրայ:

### ՏԵՍԻԼ Գ.

#### ՆՈՅՆԲ ԵՒ ԳԵՄԵՏՐ ՔՐՄԱՊԵՏ

(Դեմետր կը մտնէ ոսկի ափսէ մը ձեռքը բռնած որուն մեջ կայ խնկաման մը եւ փսխ կրակարան մը: ափսէն կը դիէ սեղանին վրայ ու արձանին ծնրադրելի յետոյ կրկնի ափսէն առնելով կը մօտենայ բազաւորին: կը խոնարին եւ կը ներկայացնէ ափսէն Տրդա, Տրդա խնկամանէն իիշ մը կնդրուկ առնելով կը ծխէ կրակին մեջ, ըսելով՝)

Տրդա. — Կ'երդնում յանուն մեր նախնեաց աստուածներուն, և յանուն տաճարիս մէջ ներկայ եղող հայրենեաց պաշտպան Ասկեմօրն Անահիտի, պաշտպանէլ ու տարածել բազմաստուածութիւնը և ջնջել Հայոտանէն քրիստոնէական կրօնքը: (Դեմետր և և երազական կը մեկնի սեղանին մօս):

Դեմպէ. — Կը հայցեմ աստուածներու պաշտպանութիւնը ի վերայ թագաւորին և ի վերայ Հայաստանեաց աշխարհի:

**Տրդաս.** — (Գառնալով Գրիգորին) Համոզուեցար անշուշաթէ այլեւս աւելորդ է կառչիլ մնալ քրիստոնէական ծուռ հաւաստքին. ըսէ, ո՞վ է աստուածդ, հանրային դատաստանով մահուան դատապարտուած և խաչի պատիժը կիրարկուած հրէս մը, չէ՞ մարդ մը որ մեռած ու փոշիցած է... ապրող մարդկութիւնը ի՞նչ կրնայ յուսալ մեռնող մարդէ մը... բնականաբար ոչի՞նչ. պաշտէ ուրեմն մեր նուիրական աստուածները և ապրէ...

**Գրիգոր.** — Զեր աստուածները ձեզի համար նուիրական են, իսկ ինձի և բոլոր Քրիստոնէաներուն համար անարժէք են, անարժէք անոր համար որ նիւթ են և օր մր փոշիանալու դատապարտուած. Զեր երեւա այսկան աստուածներն ալ անգոյ են երր չեն յադրժացներ մարդկալին կեանքի յաւիտենականութիւնը: Գոյութիւն ունի սիայն այն գերազոյն Աստուածը որ ստեղծին է երկնի և երկրի, նա անսկիզին է և անվախճան. նա է որ հաճեցաւ իր սուրբ հոգին զրկե երկիր, և որ ծնելով անարատ կոյսէ մր եղաւ մարմնով մարդ կատարեալ, և Աստուած՝ շնորհիւ հոգւոյն սրբոյ. նա է որ մարդկանց մէջ շրջելով ուսուց արդարութիւնն ու ծմարտութիւնը. մարդիկ սակայն սպաննել ուղեցին արդարութիւնը, բայց Ան յառնելով ի գերեզմանէ մահուամբ զնեց անմահութիւնը և տարածեց արդարութեան ծշմարիտ սկզբունքները, իր մէնամիին բարիք ընելու սկզբունքը անկէ կը բղիսի, ներումի և անյիշաշրութեան, համբերութեան և յուսոյ կրօնքն է Քրիստոնէութիւնը. ծշմարիտ սիրու, զթութեան և մարդասիրութեան կրօնքն է Քրիստոնէութիւնը, առաքինութեան և բարձր քաղաքակրթութեան ուղիղ կրօնքն է Քրիստոնէութիւնը. ամուսնական հաւասարատոնէութիւնը, միակնութեան և մաքուր կենցաղի ու

խաղաղութեան կրօնքն է Քրիստոնէութիւնը... այս բոլոր վարդապետութիւնները Աստուածային են և մարդու գէպի կատարելութիւն տանելու կ'առաջնորդեն... չկայ աշխարհի վրայ կրօնք մը որ հաւասարի Քրիստոնէական կրօնին: Զափտի հրաժարիմ Աստուածապարզե կրօնքէս... սիրայօժար կուտամ վաղանցուկ կեանքս, առէք զայն... բայց հաւատքս երբէ՛ք... (Սոսի բրումուին որ ակնապիշ կը դիմէր անբնդիատ Գրիգոր, ազդուած անոր խօսերեն կը դառնայ գէպի ի ես ու կը խաչակնեն երեսը՝ ըսելով)

**Սոսի.** — (մեկուսի, եւ աշխերը երկինք յառած) Հաւատամ և Խոստովանիմ զքեզ ով Գրիգորի ճշմարիտ Աստուածը:

**Դենապէս.** — Կը Հայհոյէ աստուածներուն... մահ ամբարիշտին:

**Դեմեսր.** — Հոռիմէական պատիժ... չարաչար մահ, աստուածատեաց ամբարտաւանին:

**Քուրմեր.** — Հոռվմէական չարչարանք և մահ, աստուածներու հայհոյիշին:

**Տրդաս.** — Տարէք զինքը տանջանարան, և գործադրեցէք իր վրայ հոռվմէական տառներկու չարչարանքները. իրաքանչիւր պատիժէ մերջ մէկ օր դադար տալու պայմանաւ որպէս զի կարելի ըլլայ զինքը դարձի բերել:

**Դեմեսր.** — (քագաւորին մօս գալով եւ խոնարհելով) Նորին վեհափառութիւն Որքայից արքայն թող ապրի յաւիտեան. թագաւորիս կողմէ շնորհուած պատիւ մը պիտի համարիմ ինձ՝ եթէ իր և աստուածներու ծառային յանձնէ պատիժներու կիրարկումը՝ որ պիտի կատարուի մեղապարտ Գրիգորի վրայ:

**Տրդաս.** — Հրաման, քեզի կը յանձնեմ այդ պաշտօնը:

(Դեմեսր կը կապէ չուանով մը գրիգորի բեւերը

Եւ պահապան զօրենու նետ նրելով ու հրմէսկելով կը հանեն մեհեանեն դուրս . Եոյն պահուն կը մարի ու կ'ինայ գետին՝ մանկամարդ քմուհին Սօսի:

Սօսի. — Ա՞ռ... (գետին կ'ինայ):

Վ. Ա. Ր. Ա. Գ. Ո. Յ. Բ.

(Ա. Երջ Ա. Ա. Սարուհամին)

«»»

## Ա Ր Ա Ր ՈՒ Խ Ա Ծ Բ.

Տեսարանն է Տրդաս արքայի պալատան մէջ յարկաբժին մը. մէշտեղը զան մը իսկ բովերը նսելու համար ատիհաններ :

Տ Ե Ս Ի Լ Ա.

ՍՕՍԻ ՔՐՄՈՒՀԻՆ ԱՌԱՆՁԻՆՆ

Սօսի. — Տարաբազդ Գրիգոր, ի՞նչ ահաւոր չարչարանքներ կրկնեցիր, ի՞նչ դառն տառապանքներ ունեցար, նարգիկային սիրո մը չկրնար հանդուրժել չսարսելու չսարսուալու քու աղեխարչ գալարումներուգ, քու սրտամորմոք տանջանքներուգ. չկայ մարգիկային արարած մը որ կարենսց տոկալ այն արհաւիրքներուն զորս դու ճաշակեցիր. դու սովորական մանկանացուներէն գերիքներ ես, ո՞վ հրաշքներու մարմնացումը . . . ի՞նչ անյողղոզդ կամք, ի՞նչ հաւատք և ինչ հաստատամութիւն. դօ՞ւ քու Աստուծոյդ ամենասիրելի մարզն ես, դո՞ւ ողջակէղն ես իր սեղանին վրայ մատուցուած զոհին . . . չփիտի մօռնամ երբէք քու այն համարձակախօսութիւնդ արքայից արքային և բոլոր աւագանիներու ներկայութեան՝ այն օրը երբ կը պատրաստուէր զատապարտութիւնդ ու կը վճռուէր մահդ.

մահը անմահանալու արժանի գերմարդկային արարածին. դու յաղթեցիր Հայոց անձարակ ու սամիկար աստուծներուն. դու բարձրացուցիր քու Աստուծոյդ անունը և հաստատեցիր անոր ամենակարողութիւնը. կատարելապէս համոզուած եմ թէ երբ դահնապեաը գայ գլուխդ մարմինէդ բաժնելու. անոր սուրը մօմի մը պէս պիտի ծալլուի և կամ հրաշալի Աստուծոյդ կողմէ կայծակ մը պիտի իջնէ ու սպաննէ կեանքդ խաւարեցնել ուզող գահինք . . . թող տիեզերք խոստովանի նաղովրեցի խաչեցեալին փառաւոր Աստուծութիւնը որ մահը արհամարհել կուտայ ու կ'անմահացնէ իր սիրելիները . . . ո՞վ դու ձշմարիտ Աստուծուած ա'ռ զիս ալ քու ծոցիդ մէջ, ընդունէն մեղաւորուհիս սիրելիներուգ յատկացուած այն տեղը որուն համար Գրիգոր կ'ըսէր թէ յաւիտենական կեանքը կայ, կ'ուզեմ ապրիլ ես ոյդ յաւիտենական կեանքը: (Կը ծերադրե ու լոիկ կ'աղօրէ աշենքը երկինք յառած)

Տ Ե Ս Ի Լ Ա.

ՆԱՅՆ ԵՒ ԴԵՄԵՏՐ

Դեմետր. — (մենելով կ'ապչի Սոսիին առած դիրին համար): Սօսի.

Սօսի. — (Եսկուելով) Դարձեալ դու.

Դեմետր. — Եյո, դարձեալ ես . . . ի՞նչ կ'ընէիր հոդ ծունդի եկած :

Սօսի. — Աղօթք կ'ընէի Գրիգորի պաշտած անծանօթ աստուծոյն:

Դեմետր. — Ի՞նչ ամբարշտութիւն . . .

Սօսի. — Ամբարիշտ են միայն անոնք որ անմեղները կը չարչարեն:

Դեմետր. — Եւ ո՞վ է այդ անմեղը:

Սօսի. — Գրիգորը:

Դեմետր. — Սիրականդ այնպէս չէ:

Սօսի. — Արթականը՝ երկինքն ու երկիրը ստեղծող  
միակ Աստուածութեան :

Դեմետր. — Էսէ՛. եթէ չես ուզեր թագաւորին մատ-  
նութիւ :

Սօսի. — Ո՞վ, զի՞ս կը մատնես... հա՛ հա՛ հա՛,  
չգիտե՞ս որ թագաւորին սիրականն եմ ես և կարող  
եմ մատնել Դեմետր քրմապետը իրը աստուածներու  
փորին մէջ պահուող և պատգամներ արձակող խարե-  
բայ մը, մոռցա՞ր թէ ներկայ էի Ասկեմօր Անահիտ  
տաճարը այն օրը երբ Անահիտ աստուածուհոյն կեղծ  
պատգամովը Գրիգորը թագաւորին մատնեցիր... լոէ՛ և  
լեզուդ քեզի քաջէ :

Դեմետր. — Յաղթեցիր ինծի Սօսի... իրաւուն յ  
ունիս զիս յանդիմանելու, եթէ մը քիչ խստօրէն վար-  
ուեցայ հետդ ներէ ինծի և մի դատապարտեր զիս, յան-  
ձանքը իմս չէ երբ այսպէս կը ջղայնանամ... Գրիգորը  
առաջին տնգամ տեսնելէդ յետոյ երբ դադրեցար զիս  
սիրելէ այն օրէն սկսեալ իմ անձիս տէրը չեմ, հաւասա  
խօսքիս Սօսի'... եթէ դահիճի մը պաշտօնը ստանձ-  
նեցի դարձեալ իմս չէր յանձանքը: Գրիգորն եղաւ իմ  
սէրս արհամարհուելուն պատճառ... սիրէ՛ զիս և ես  
կը դառնամ քու հու կամակատարդ:

Սօսի. — Դու կը յուսա՞ս թէ պիտի սիրեմ քեզ:  
Դեմետր. — Միշտ.

Սօսի. — Դահիճները սիրոյ աշմանի չեն, դու ինծի  
համար յաւիտենական արհամարհուած մըն ես... բայց  
ըսէ ինչո՞ւ եկար հոս :

Դեմետր. — Եկայ Տրդատ արքայէն Գրիգորի հա-  
մար գլխատման հրամանը առնելու:

Սօսի. — Գրիգորը պիտի ապրի, ան կը մեռնի այն  
ատեն երբ իրմէ առաջ գլխատուած է աստուածներու  
փորէն պատգամներ արձակող քրմապետը:

Դեմետր. — Բայց,

Սօսի. — Բայց ի՞նչ,

Դեմետր. — Բայց Գրիգորի մահովն է որ պիտի ու-  
նենամ իմ չքմաղ քրմուհիս, իմ պաշտելի Սօսիս :

Սօսի. — Ես Գրիգորի հարսնացած եմ հանդերձեալ  
կեանքի յաւիտենականութեան մէջ .

Դեմետր. — Կը զառոնցես Սօսի.

Սօսի. — Կընայ ըլլալ... (դուռը ցուցնելով) օ՞ն  
բարբ ճանապարհ քեզի, արքայից արքայն կրնայ հիմայ  
հոս գալ... մտածէ հետեւանքը՝ երբ քեզ իմ մօտ գտնէ  
առաջնձինն :

Դեմետր. — Շատ լաւ, պիտի երթամ բայց... համ-  
բո՞յր մը (կը մօտենայ Սօսիին).

Սօսի. — (Ես մղելով) Դո՛ւրս տիմար արարած...  
մոռցա՞ր թէ թագաւորին ապարանքը կը գտնուին  
(Դեմետր զիմիկոր կը նեռանայ)

(Սօսի հեեւեն նայելով). — Զարութեան Աստուածոյն  
ստեղծած սեւ երեսը ջեռ սէր կը յաւսայ ինձմէ, և այն  
ալ Գրիգորի մահը ուզելէն յետոյ. ան Գրիգորի զիխատ-  
ման հրամանը ինդրելու եկած էր, բարեբաղդաբար դեռ  
թագաւորին չդիմած յաջողեցայ արգիլել... (դրսն ոսքի  
ձայներ) ոտքի ձայներ, օ՞վ է արգեռք եկողը (կը նայի).  
Դեմետրը և Արքայն, առայժմ քաշուինք ասկէ: (Կ'եր-  
բայ).

### ՏԵՍԻԼԻ Գ.

### ԴԵՆՊԵՏ ԵՒ ՏՐԴԱԾ ԱՐՔԱՅ

(Երկումբ միաժամանակ կը մտնեն)

Դեմետր. — Բոլոր աստուածները իրենց գոհունա-  
կութիւնը կը յայտնեն Նորին Վեհափառութիւն Հայոց  
արքային՝ թիւրհաւատ քրիստոնէից մասին տարածած  
ահ ու սարսափին համար:



(Թագաւարը կը նստի գանին վրայ եւ նշանացի կը նրամայէ Դենպետին ալ նստիլ իրմէ ցած աստիճաններէն միոյն վրայ, կը նստի նաեւ Դենպետը)

Աստուածները խնջոյք կը կատարեն իրենց զգացած ուրախութենէն և այդ փառապանձ հանդէսներուն մէջ արքայից արքային ներբողը կ'ընեն. իմ վեհափառ՝ Տրդատ Հայոց մեծ արքայն աստուածներու կարգը դասուելու համար սրտաբուխ խնդրուածք մատուցի աստուածներու գահոյից։ Տէր արքայ, եթէ Ուկեմայր Անսահիսի գանձարանը կենդինար մը ոսկի նուբրուի ան պիտի միջամտէ ու աստուածներու հաճութիւնը առնէ։ Նորին բարձրութիւն արքայն աստուածացնելու համար։

Տրդատ. — Կը գնահատեմ իմ մասիս ունեցած անսահման սիրոյդ արժէքը. ո՛վ արժանընտիր Դենպե՛տ, գու արժանի ես ամէն գովեստի և վարձարութեան, քեզի կը նուիրեմ սօսեաց անտասի աստուածներուն յատկացուած պաշտօնէից աւագութիւնը. իւրաքանչիւրէն պիտի ստանաս իր առած ունիկին տասանորդը, Վաղարշապատի հնձաններուն մօտ քեզի սեփական ապարանք մը կառուցանել կը հրամայեմ՝ ծախքը իմ արքունի գանձարանէս վճարուելու պայմանով. իսկ ինչ կը վերաբերի Ուկեմօր Անսահիսի մասին՝ մէկ կենդինար ոսկի պարգևելու ձեր առաջարկին, պիտի հրամայեմ արքունի մատակարարին իսկոյն փոխադրել պահանջուած գանձը մեհենատուն. թող աստուածները անսահման սիրոյ բաժակը ըմպել տան թագաւորին համակրանքն ու սէրը վայելող Հայոց աշխարհի մեծ Դենպետին։

Դենպէ. — Հաղար ապրի Նորին Վեհափառութիւն Մեծն Տրդատ Հայոց արքայից արքան։

Տրդատ. — Դենպե՛տ, Գիտեմ թէ դու աստուած-

Ներուն համելի և անոնց կողմէ շատ սիրուած պաշտօնեայ մըն ես, ու իրենցմէ լիառատ կ'ընդունիս իմաստութեան չնորհը, բազմասուածեան կրօնի հմուտ և աստուածներու գաղտնիքին տեղեակ միակ անձն ես զիտեմ այդ. կը փափաքիմ զիտնալ թէ ի՞նչ է կարծիքդ քրիստոնէից կրօնքին վրայ. ի՞նչ զօրաւոր պատմառ կայ օրինակի համար։ Դրիգորի տնօրինակ վարմունքին մէջ, ինչո՞ւ ան հոռվմէտական տամներկու չարչարանքներուն տոկաց և չմահացաւ։

Գենպէ. — Քրիստոնն աներու. կրօնքը մի խայտառակ կրօնք է, անոնք խաչի վրայ զամուելէ յետոյ մահացած հրէա մը իւր Աստուած կը գաւանին և անորթափած արիւնը իւր թէ յաւերժացնելու համար նուիրական գործ մը կը սեպեն ասեւանգել՝ բազմաստուածեան հաւատացեալներու գեռատի մանուկները. զորս իրենց զիւերային ժողովներու ատեն կը մարթեն միսք խորովելով ուտելու և արիւնը խմելու համար, որովհետեւ իրենց կարծեցեալ Աստուածը այդպէս պատուիրած է. անոնք իրենց ժողովները կը վերջազնեն զզուելիօրէն անբարոյ խէննէշութիւններով. անոնց կրօնաւորները իրենց ատելի կրօնքէն չեղողներուն ինչըքը յափշտակելու և սպանութիւն գործելու կը մղեն իրենց հաւատացեալները՝ իւր աստուածահաճոյ գործ մը ըրած համարելով, և որ ամենէն նողկալին է տիրող իշխանութեան գէմ ապստամբել կը քարոզեն. զարդ Դրիգորի անսովոր վարմունքին և աստուածներու ճշշմարիս հաւատացեալները ան գույն ցուցուցած ընդդիմութեան, այդ վերապրելու է իր ծայրայեղ ընչափաղցութեանը. Վեհափառ Տէ՛ր ուշագրութիւն ընծայեցիք աեշուշտ որ քանի իրեն պատիւ, դիրք ու հարստացնելու խօստացաք ան ալ աւելի ընդդիմացաւ միշտ յուսալով թէ աւելին ձեռք պիտի բերէ, առաջ-

սարակ բոլոր քրիստոնեաները ծակ աչք են, ինչպէս  
մեր անմեղ փոքրիկներուն արիսնը թափելէ շնու յագե-  
նար այնպէս ալ մեր զանձերը իւրացնելէ չեն ուզեր  
յագենալ. իսկ ձեր վեհափառութեան երրորդ հարցումը  
քիչ մը զարմանալի կը գտնեմ, Նորին բարձրութիւն  
Տէրս իր բնական ուշիմութեամբ պէտք էր հասկցած  
ըլլալ թէ անոր վրայ գործադրուած ահաւոր չարչա-  
րանքներուն տօկալու և մահը իրմէ խոյս տալու պատ-  
ճառը ուրիշ բան չէ եթէ ոչ մեր աստուածներուն այդ-  
պէս կամնալը, աստուածները կը գնահատեն մարդոց  
արժանիքը, և որովհետեւ Գրիգոր բարձր կրթութեամբ  
շժառած խելացի մէկն է, աստուածները կ'ուզեն որ  
ապրի: յուսալով թէ պիտի գայ օր մը՝ վայրէեան մը  
որ ան ինքնաբերաբար դարձի պիտի գայ իր զիտու-  
թիւնով ու հանճարովը աւելցնելու և պանծացնելու  
համար Հայոց աստուածներուն փառքը:

Տրդաս. — (Աեզնելով) Արդարի աստուածները քիչ  
մը շառայ եղած են իրենց արժանաւոր պաշտօնէին ի-  
մաստութիւն բաշխելուն մէջ:

Դենպէս. — Աւելի նուազ իմաստուն քան մեծա-  
փառ Արքայից արքան:

Տրդաս. — Լա՛ Դենպէտ. կը բաւականանամ մեր  
այս շահեկան խօսակցութիւնով, շնորհակալ եմ ձեր  
տուած յուսաբանութիւններէն. պատուիրեցէք բոլոր  
քուրմերուն գրգռել հասարակութիւնը՝ մահապարտի  
մը պաշտամունք կատարող կարմամիտ քրիստոնեանե-  
րուն դէմ:

Դենպէս. — Աստուածներու բարեհած կամքովը  
թող տնմահանայ արդարակորով Մեծն Տրդաս արքա-  
յից արքան:

(Կ'երքայ)

Տրդաս. — (Առանձին) իր ասպարէզին մէջ զար-

դացած աղուէս մը. հաւակնոտ բարձրաստիճան իմաս-  
տակ մը՝ որ կը կարծէ թէ շատ աւելի հմտութիւն ունի  
ինքը քան հոռվմէտկան ուսում ստացած Տրդատ ար-  
քայն, այսպիսիները քաղաքական ասպարէզի մէջ բա-  
ցարձակ ոչնչութիւններ են, իսկ պատուական գործիչ-  
ներ են կրօնական ինդիրներու համար, պէտք է  
նկատել զինքը իր պաշտօնին մարդը և ոչ աւելին:

### Տ Ե Ս Ի Լ Պ.

#### ՆԱՅՆ ԵՒ ԱՕՍԻ

Սոսի. — (Աեզնելով մինչեւ գետին կը խոնարհի) Վե-  
հափառ:

Տրդաս. — Դո՞ւ ես Սոսի... հո՞ս էիր արդէն:

Սոսի. — Այո՛ Տէ՛ր:

Տրդաս. — Երբէ՞ն ի վեր:

Սոսի. — Աստուածներու կատարած ինջոյքէն. Նո-  
րին Վեհափառութիւն Արքայն աստուածացնելու հա-  
մար Դենպէտին ըրած մաղթանքներէն, իբր կաշառք  
Ռսկեմօր արձանին զրկուած կենդինար մը ոսկի զըր-  
կուելէն, Դենպէտին ապարանք մը և Սոսեաց անտառի  
քուրմերուն աւագութիւնը չնորհուելէն, քրիստոնէա-  
կան կրօնի մասին տրօւած ճշգրիտ աեղեկութիւննե-  
րէն. Գրիգոր Պահլաւունիի ընչաքաղցութեան համար  
հաւատափախութիւնը մերժելէն և աստուածներուն ի-  
րենց մոլեռանդ թշնամին եղող Գրիգորին մահը արգի-  
ւելէն ի վեր հոս կը գտնուիմ:

Տրդաս. — (Ծոյնելով Սոսիի գլուխը) Փոքրիկ անա-  
ռակուհի:

Սոսի. — (Թագաւորին գլուխը կուրծքին դնելով) Քիչ  
մը շատ կը շփացնէք զիս վեհափառ տէ՛ր:

Տրդաս. — (Չեռքը բնելով եւ ձեռքին քերեւ հար-

ուածներ տալով) թագաւորիդ գորգուրանքին և փայտանքին արժանի ես Սոսի՛:

Սոսի. — Եւ ատոր համար միշտ հպարտ եմ:

Տրդաս. — Սոսի՛:

Սոսի. — Պատրաստ եմ թագաւորիս հրամանին:

Տրդաս. — Որչա՞փ կը սիրես թագաւորդ:

Սոսի. — Ինչ չափով որ կը սիրեմ կեանքս:

Տրդաս. — Ճշմարիտ է, կը հաւատամ. ես ալ Սօսի՛ ինչ չափով որ կը սիրեմ կրօնքս՝ նոյն չափով կը սիրեմ նաև քսզ:

Սոսի. — Զէ՞ք սիրեր բնաւ Գրիգորի դաւանտծ կը քրօնքը:

Տրդաս. — Բոլոր հոգւովս կ'ատեմ Թրիստոնեաները:

Սոսի (Դեմքը կը կախն եւ լուռ կը մնայ):

Տրդաս. — Լուռ կը մնաք Սոսի՛:

Սոսի. — Այո՛, սրովնեաւ կրօնքի վրայ խօսիլ շատ շեմ սիրեմ... կը սիրեմ սիրոյ վրայ խօսիլ:

Տրդաս. — Աերը դու ինքդ ես Սոսի՛. դու կին մը չես, տատուածուհի Աստղիկն ես, սիրոյ բագինը. ես կը պաշտեմ քեզ, կը ծնրադրեմ քու յաւէտ խնկելի մարդ արձանիդ առջեւ (կը ծնրադրէ):

Սոսի. — (Վեցնելով բագաւորը) Վեհափա՛ռ, եթէ յաջողի Դենպեալ Ոսկեմօր Անահիտի մը ջնորդութեանով աստուածացնել իմ պաշտելի թագաւորս, զի՞ս պիտի ընդունիք իրը աստուածուհի թէ թագուհին:

Տրդաս. — Աստուածները մէկէ աւելի աստուածուհներ ունին:

Սոսի. — (Թագաւորը փայփայելով) Եթէ դուք աստուած ըլլաք ու ես ալ աստուածուհի, պիտի կատարէ՞ք բոլոր խնդիրքներս:

Տրդաս. — Հիմա ալ կը կատարեմ, ըսէ ինչ որ կ'ուղես:

Սոսի. — Շնորհք մը...

Տրդաս. — Պատրաստ եմ կատարելու.

Սոսի. — Պիտի խնդրէի որ բաւ համարէիք Գրիգորին կրած չարչարանքները և հաճէիք իր կապանքներէն արձակել զի՞նքը:

Տրդաս. — Չափազանց ծանր խնդրանք մը... սիրյոժար պիտի տայի թագաւորութեանս կէսը՝ եթէ խնդրէիր, բայց Գրիգորը ազատել կը նշանակէ աստուածները անարգել:

Սոսի. — (Թագաւորին մօրուել համբուրելով)... Բայց չէ՞ որ զիս ալ իբր աստուածուհի դաւանեցաք... միթէ պիտի ուղէ՞ք Աստղիկ աստուածուհոյն փափաքը մերժել:

Տրդաս. — Զի նշանակեր թէ կը մերժեմ, ես ալ Գրիգորը կը սիրեմ ձեզի չափ... բայց հանրային կարծիքը՝ հանրային դատաստանը կայ... (Քիչ մը մածելի եսոլ) Լաւ՛, խօստացայ և պիտի կատարեմ, Աշակունի թագաւոր մը իր խօսքը չդրժեր:

Սոսի. — (Թագաւորը կը սեղմէ կուրծին վրայ) Իմ առաքինի թագաւորս... իմ պատուական վեհապետուս...

Տրդաս. — Իմ արեգակնափայլ աստուածուհի՛ս... (Պրակն որդի մը ձայնը).

Սոսի. — Կարծեմ մէկը կուգայ Տէր Արքա՛յ, (թագաւորին գրկեն կը բաժնուի ու կ'երբայ նայելու). Դեմետեր քրմապետն է:

Տրդաս. — Քաշուէ ուրեմն ասկէ իմ անուշիկ Սօսի՛ս:

(Սոսի կ'երբայ)

ՏԵՍԻԼ. Ե.

ՆԱՅՆ ԵՒ ԴԵՄԵՏՐ

Դեմետր .— (Մանելով կը խոնարհի) Յաւիտեան կաց Տէր արքայ, Արտաւազդ Մանդակունի և Տաճատ Աշօցայ իշխանները խիստ կարեւոր գաղանիք մը ունին Նորին Վեհափառութեան հաղորդելու :

Տրդաս .— Լաւ . . . Դեմետր , ինչպէ՞ս է Գրիգորի առողջական վիճակը . կրած չարչարանքները ազդա՞ծ է արդեօք իր առողջութեան վրայ :

Դեմետր .— Տէր արքայ , զարմանալի տօկունութիւն մուի այս մարդը , մարդ մը որ կրակը կը կլէ և ջուր կը փոխէ . մարդային խելքը չզօրեր ու է իմաստ մը տալ այս կերպ ծայրայեղ համբերութեան և տօկունութեան , և որ աւելի զարմանալին է հաւատափոխ չըլլալու համառ ունեցած յամառութեան . չարչարանքը աւելցնելու համար սնունդէ զրկեցի և ծարաւութիւն զգալու պարագային ջրի տեղ քացախ խմյունելուի , հակառակ այսպէս ընելուս իր առողջութիւնը աւելի գերազանց է հիմա քան իո ազատ օրերուն :

Տրդաս .— Զարչարանքները բնաւ իր մաքին վրայ ազգեցութիւն չգործեցի՞ն , արգեօք քիչ մը հակում կը ցուցնէ՝ հաւատափոխ ըլլալու :

Դեմետր .— Միշտ միեւնոյն յամառն է :

Տրդաս .— Գրիգորի համար նոր հրաման ունիմ արձակելիք , բայց նախ լսենք Մանդակունի և Աշօցայ իշխանները , ուր ևս հիմայ իրենք :

Դեմետր .— Հոս են Տէր արքայ , պալատան սպաս-

ման սրահը՝ Նորին Վեհափառ արքայից արքային հրամանին կ'սպասեն :

Տրդաս .— Մագուր զիրենք :

Դեմետր .— (Կը խոնարհի) Թաղաւորիս բարձր հրամանը գլխուս վրայ :

(Կ'երպայ)

Տրդաս .— Արդեօք ծանրակշիռ քաղաքական խընդիրը մը կայ , ի՞նչ կընայ ըլլալ այդ խիստ կարեւոր գաղտնիքը :

ՏԵՍԻԼ. Զ.

ՆՍՅՆ, ԱՐՏԱՒՐՈՉԻ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ ՏԱՃԱՏ ԱՇՕՑԱՅ

Ե Ւ Գ Ե Մ Ե Տ Բ

(Մանելով կը խոնարհին)

Մանդակունի եւ Աշօցայ միաբերան .— Կեցցէ յաւէտ արքայից արքայն :

(Թաղաւորը նախացի նասիլ կը հրամայէ . Երկու իշխանները կը նասին ինվինքի ատիմաններուն վրայ):

Տրդաս .— Կը յուսամ բարի յուրեր ունիք .

Արտաւազդ Մանդակունի .— Տէր արքայ , թող Աստուածները երկար կեանք չնորհին ձեզ , այն լուրը զորաձեր Վեհափառութեան հաղորդելու պէտք կը տեսնուի արքայական ընտանիքին պատահած անցեալ դժբաղական գաղտնական մէջ կը վերաբերի . Վաղարշապատի մէջ կը դութիւնուի մէկը օր հայրեներաց գաւաճան և Զեր Վեհափառութեան Արքայ հօր՝ Խոսրով թաղաւորի սպանիքէ Անակ Պահլաւունին զաւակն է :

Տրդաս .— (Աշէերը խուռու բացած) Եւ ո՞ւր է այդ անձը :

Արտաւազդ Մանդակունի .— Տաճատ Աշօցայ իշխանը

որ համ ներկայ է զինքը ճանչցած է՝ կեսարիոյ մէջ. կը հաստատէ թէ անձին և թէ անոր շուրջ եղող պատմութեան վաւերականութիւնը:

Տաճաս Աշօցայ. — Եթէ նորին վեհափառութիւնը կը հածի, պատրաստ եմ մանրամասնօրէն պատմել թէ ի՞նչ պարագաներւ տակ փախցուած է արքայասպանին զաւակը և թէ ուր կը դանուի ան այս պահուս:

Տրդա. — Պատմէ՛:

Տաճաս. — Վեհափառ թագաւորիս հայրը Խոսրով արքայն Անակ Պահլաւունիի ծեռքով երբ կ'սպաննուի, Զեր զժբաղդ հայրը հոգեւարքի միջոցին շուրջը զբացածնար և իր ընտանիքը Կոտորելով. անմիջապէս զօրք կը զրկուի և Պարսից սուհմանազլիսուն վրայ երասի զետին եղերքը արքայասպանը բոնուելով կը նաև անոր ընտանիքին բոլոր անդամները՝ բացի միամաս տղեկէ մը. Բուրդար անուն պարսիկ մը որիր կնոջն ու Եւթաղիս անուն աներորդւոյն հետ ճամբորդութեան մէջ էր այդ պահուն և պատահաբար նոյն օրը իշեւանած էր Վաղարշապատ, կ'ազատէ դաւաճանին այդ միամեայ զաւակը ու կը փախցնէ կեսարիա: Անակ Պահլաւունիի արու զաւակը զինքը փախցնողներուն կողդ գտնուի ներկայիս Զեր Վեհափառութեան մայրաքաղաքին մէջ՝ մահապարտներու բանտը:

Տրդա. — Գրիգոր Պահլաւունին է այդ անձը. այն երկար ատեն իմ արքայական համակրանքս և սէրս վայելիէ յետոյ կոպտաբար մերժեց աստուածներուն տին հրամանը. հայրենեաց դաւաճանի մը զաւկէն ի՞նչ կարելի էր սպասել. (խիս) բայց լեցուեցաւ այլեւս բաժակը... ո՛չ, այլեւս չէ կարելի հանդուրժել. պէտք

սպաննել... (կը մասձի) ո՞չ ի՞նչ կ'ըսեմ... հապա այն խոստումը զոր ըրեւ... (կրկին կը մասձի) ուրեմն ի՞նչ ընել պէտք է:

Արտաւազդ Մանդակունի. — Ներեցէք որ զիտել տամ վեհափառ տէր թէ ընելիք մէկ բան միայն կայ, մահուամբ պատմել:

Տաճաս Աշօցայ. — Եթէ նոյն իսկ Անակ Պահլաւունիի զաւակն աւ չըլլար, գարձեալ մահապարտ մըն էր: Արտաւազդ Մանդակունի. — Մահուան դատապարտուած թիւր հաւատ մըն էր:

Դեմետր. — Աստուածներու հայնոյիչ մը:

Տրդա. — Դեմե՛տր:

Դեմետր. — (Խոնարհելով) Թող ապրի արքայից արքայն, պատրաստ եմ հրամանին:

Տրդա. — Գրիգորը տասօր իսկ պէտք է փոխադրուի Արտաշատ և հոն խոր վիրապք ձգուի... ձեռքերն ու սուքերը արձակել յետոյ:

Դեմետր. — Տէր արքայ, աստուածները կը բաղադարին որ մէկ անգամէն գլխատուէր իրենց ատելի թշնամին:

Տրդա. — Զան ազսն ճամբաներով կարելի է մահուան գիրկը դիմել... թող վիրապին մէջ քաղցի ու ծարաւի տառապանքներն ալ ձաշակէ ու այնպէս մահանայ. այդ կերպ մահը մահերու դառնագոյնն է... (գրգուած) է՞ն թող անհետոնայ, արքայասպան դաւաճանին վերջին շառաւիղը... Օ՞ն դեմետր, գործադրեցէք հրամանս: (Դեմետր կը խոնարհի եւ կ'երայ) (Կը խոնարհին եւ կ'երան նաեւ Մանդակունի եւ Ազօցայ) (Մեկ բանի րօպէ լուր մեալի յետոյ ոսքի կ'ելլի եւ յուզուած) Ո՛վ Մեծդ Խոսրով իմ տարաբաղդ արքայ հայրս. չնորին Ոսկեմայր Սնահիտ դիցուհւոյն յաղթեցի քու և հայրենեաց անհաշտ թշնամիին՝ վտա ու նեն-

գամիտ Պարսից Արտաշիր թագաւորին, անոր զօրքերէն հազարաւորներ փռեցի պատերազմի դաշտին վրայ. ահ ու սարսափ սփռեցի թշնամի բանակին մէջ. վտարեցի Հայաստանի սահմաններէն դուրս և վերահաստատեցի Արշակունեաց փառաւոր գահը, իսկ այն դաւաճան ձեռքը որ քու կեանքդ խլեց, նոյն օրուան մէջ իսկ քու հաւատարիմ զօրքերուդ կողմէ իր արժանի պատիժը զըտած ըլլալով, իմ սահմաններուն մէջ ցարդ ապրող անոր միակ որդին Գրիգոր Պահլաւունին եւս արեւու լոյսէն զրկել պարտք համարեցի՝ իսպատ անհետացնելու համար արքայասպան դաւաճանի մը անարդ սերունդը, (ձեռքեր միացնելով) Վրէդդ լուծուած է արքայ հայր, թող նուիրական ոսկորներդ չվրդովուին քու փառաւոր շիրմիդ մէջ... հանգիստ պատուական աճիւններուդ... (քանի մը բայլ առնելի եւ բեմին վրայ Երջան մը բնելի յետոյ կենալով) Զափազանց յուզուեցաւ, դառն յիշատակներ արթնցան մէջս, հօրս սպաննութեան տիսուր զըրուագները... իմ սիրական ծառայիս Գրիգորին արքայասպանի մը զաւսկն ըլլալը... և անոր ինձմէ չափազանց սիրուած ըլլալով հանդերձ Արտաշատի խոր ու խաւար դուրին մէջ նետել հարկադրուիլու ծանրակշիռ պարագաներ են... (ձեռքը ճակատին անելով) սաստիկ յուզումէս կարծես թէ դուխս պիտի պայմթի... Պէտք է հանգիստ ընել, կազդուրուելու և պահելու համար առողջութիւնս, որպէս զի կարող ըլլամ պահպանել ու պաշտպանել հայկական գահն ու իշխանութիւնը: (Կ'երբայ)

Տ Ե Ս Խ Լ Բ.

ՍՕՍԻ (ԱՌԱՆՁԻՒ)

Սոսի.— (Մենելալ) Հազիւ թէ կրցած էի թագաւորէն խօսուամ առնել Գրիգորը ազատ արձակելու, առ անակնկալ մը եկաւ չզօքացնել մարդասիրական

գործս, Տրդատ արքայի հօր սպաննիշին զաւակն ըլլալը գէշ տպաւորութիւն ըրաւ թագաւորին վրայ, այսու հանդերձ ան տուած խօսուումը յեւելով գլխատման հըրաման չարձակեց, յոտակօրէն լսեցի երբ պայման կը զնէր ձեռքերն ու ոտքերը կապանքներէ արձակելէ յետոյ դուրը իջեցնել, ազատ արձակելու իր արքայական խօսուումին համապատասխան ըլլալու համար... բանտերու ամէնէն ահաւորը, խոր վիրապ մը վիճակուեցաւ քեզ գդբազգ Գրիգոր... բայց համբերէ, քու զօրաւոր Աստուածդ հոն ալ քեզի օգնութեան պիտի հասնի, քու Աստուածդ քեզի անմանութիւն խօսացած է... դու դարերով պիտի ապրիս, քու կեանքզ անվախճան է, դու երկնքի անման արեւն ես, քու լոյսդ և քու շիրմութիւնդ պիտի ապրածուի Արարատեան աշխարհի վրայ... դու խոր վիրապի մը խոր մթութեան մէջ ապրելու սահմանուած չես... քու Աստուածոյդ անսահման լոյսը լոյսով ողողած է քու հրաշալի հոգիիդ խորը... դու խոր ու խաւար վիրապնելը լուսաւորելու սահմանուած ես..., վիրապիդ մէջ վիստացով օձերն ու կարիճները պիտի սարսին՝ պիտի սահմրուկին քու ներկայութենէդ... գահիճները չկրցան խորտակել քու պողպատէ կտմքդ. հալեցուցուած տաք կապարը չայրեց կու կոկորդդ, քեզի գլխի վայր կախիցին խարոյիկ վրայ և սակայն ոչ ծուխը և ոչ տլրոց կրցան քեզի վիսա մը պատճառել. դու քալեցիր սրտծայր բեւեռներուն վրայ այնպէս կը քալեն մարդիկ սալայատակներու վրայ. քու իսկլքով ու զիտութեամբ լի պատուական գլուխդ մամուլի տակ հմել ու ճզմել ուզեցին բայց ան երկաթի մը պէս գիմազբեց. զահիճներուդ ձեռքերը յուզնեցան քեզի չարչարելէ, իսկ դուն մնացիր անյողդողդ ու զօրաւոր. անսնք խօսուվանեցան իրենց անզօրութիւնը, խօսուվանեցան նաև քու Աստուածոյդ ամենազօրութիւնն ու տմենակարողու-

թիւնը... ապրէ՛, ապրէ՛. խոր զուրիդ մէջ, նուիրական պարտք մը պիտի համարեմ ինձ համար ամէն օր գալ ու այցելել վիրապիդ և քեզի դիեցնել հնարաւորութեան սահմանին մէջ... գնա՛ կ'նոդանի նահատակ, գնա Արտաշատ... հոն քու սնարիդ վերեւ պիտի զըտնուիմ գնա՛...

Վ Ա Բ Ա Գ Ո Յ Ր

(Աերը Թ. Արարուածին)

### Ա Ր Ա Ր Ո Ւ Ա Ծ Գ.

Տեսարանն է Տրդափի ապարանիին մէջ բեղ դահնին մը՝ դահլինին մէջտեղը երկու զաներ կան որոնցին միոյն վրայ բազմած է Հայոց Աօսին բազուհին, իր ետեօք կեցած է պալատական նամիես մը որ բազուհին մազերը կը յարդարէ եւ օճանելիք կը բնէ. նաժիշտին բեւին վրայ ձգուած է Աօսինի ոսկենուու վերարկուն: Տեսարանին վրայ պէտ է սեղան մը՝ վրան պլորուած քուլը, կաղամար եւ փետուր գրիչով:

Տ Ե Ս Ւ Լ Ա.

ԱՇԽԵՆ ԹԱՐԱՒՀԻ ԵՒ ՆԱԺԻՇՏ ՄԸ

Աշխեն.— (Նաժիշտին) թագուորը այսօր ալ չերեւցաւ, արգեսք պալատը չի գտնուի՞ր.

Նաժիշտ.— Եթէ կ'ուզէ՞ք թագուհի՞ս, երթամ նայիմ անգամ մը:

Աշխեն.— Այս գնա՛ և եթէ պալատ կը գտնուի, թող գայ անպատճառ զիս գտնելու. (Նաժիշտը բեւին

վրայ ձգուած վերարկուն բազուհիին ուսերուն վրայ ձգելի յետոյ կը խոնարի եւ կը մեկնի). Տիսուր նախազգացումներ կը պաշարեն միաքս, ճիշտ երեք օր է որ կը ձնշուի սիրու այնչափ սաստիկ որ կարծես թէ պիտի պայտի, այս' ճիշտ երեք օրէ որ այսպէս կը տառապիմ, ճիշտ երեք օրէ ի վեր երրորդուող խորհրդաւոր երազէն ի վեր, եթէ ջանամ թագաւորին կարեկցութիւնը և գութը շարժել որ գազբեցնէ հալածանքը, այն ատեն միայն պիտի կրնամ այս անհանդարտ վիճուկին վերջ մը դնել, երանի թէ համոզուէց:

Տ Ե Ս Ւ Լ Ա.

ՆԱՅԵ ԵՒ ՏՐԴԱՏ ԱՐՔԱՅՑ

Տրդափ.— (Մտնելով) Զիս ուզած էիք թագուհի... բայց ի՞նչ է այն, չափազանց տիսուր կը տեսնեմ քեզ և շատ ալ գունաթափուած... երեք օրէ ի վեր է որ քաղաքական և կրօնական հոգերով ու աշխատութիւններով ծանրաբեռնուած եմ, ահա այդ պատճառու գժրադդաբար չկրցայ մօտղ գալ. ի՞նչ պատահեցաւ երեք օրէ ի վեր որ այսչափ փոխուած կը տեսնեմ. ըսէ Աշխեն թագուհի՞ս, հիւանդան արդեօք. եթէ այդպէս է պէտք էիր մինչև հիմա ինձի լուր տալ:

Աշխեն.— Ո՛չ սիրական թագաւորս, հիւանդութիւն ալ չէ, տարօրինակ վիճակ մը որ իր սկզբնաւորութիւնը կ'առնէ տարօրինակ սրազէ մը:

Տրդափ.— Առաջին անգամ կը լսեմ թէ մարդ երազ տեսնելով կը հիւանդանայ (կը նստի գանձին վրայ) պատմէ նայինք ի՞նչ խորհրդաւոր երազ է այդ որ այդ աստիճան ցնցում և զաթ պատճառու է քեզ.

Աշխեն.— Բնաւ ահ ազդող երազ մը չէր տեսածս, ընդհակառակը շատ խաղաղ և զմայլելի երազ մըն եր. միայն թէ այն երազը որուն մասին պիտի պատմեմ

Երեք գիշեր է որ կը կրկնուի, և ուղղակի ձեզի հետ կապ ունի անոր տպաւորութենէն ունեցած յուղումիս հանդարտութիւնը և հետեւաբար նաև առողջութիւնս։

Տրդաս. — Այդ վերջին պարագան ալ աւելի հետաքրքրական է, բայց պատմէ տեսնենք սա տեսիլքդ։

Աշխան. — Կը տեսնեմ ամպերու վրայ բազմած լուսաղէմ մարդ մը որ կ'ըսէ թէ «թագուհի՝ ըսէ թագաւորիդ վերջացնէ Քրիստոնէից հալածանքը՝ եթէ լուզեր որ դժբաղդութիւն բերեմ իր ու իր երկրին վրայ, եթէ անտարբեր մնաս ու իմ այս զեկուցումս ցայանես թագաւորին՝ պիտի տանջեմ սիրադ»։ Երեք որ է որ կ'երրորդութ այս երազը և ճիշտ երեք օր է որ սաստիկ կերպով կը տանջուի սիրտս։

Տրդաս. — Կը զարմանամ Աշխան՝ մտայնութեանդ վրայ, երազիդ մէջ մարդ մը սպասնալիք ըրեր է, միթէ երազները իրականութիւն են, ի՞նչ հարկ կայ սիրտ հատցնել՝ գոյութիւն չունեցող բանի մը համար. ենթադրենք թէ այդ տեսածդ Քրիստոնեաներու Աստուածն է, մեզի ի՞նչ կրնայ ընել, մենք որ այսչափ զօրաւոր աստուածներ ունինք, որսնք իրենց զէնք ունին հուրէն ու սուրէն զատ կայծակն ու ուրականը՝ շարժն ու արհաւիրքը, անոնք կարող են մէկ գայրկանի մէջ ծուերը շարժման մէջ զնել ու վայրկեանաբար խղդել այդ փոսուատի նման փալիքող պղտիկ աստուածը. երեք հարիւր տարիէ ի վեր փոշիացած խաչուած մարդու մը ուրուականէն սարսափիլ և ելլել հըպատակութեան զբոշ քաշել Տրդատի պէս առիւնի մը առնուազն ամօթ կ'ըլլայ։ Հանդարտէ իմ գեղեցիկ թագուհիս, մեռեները տպրուազ մարդկանց ոչինչ կարող են ընել, հաւատա իմ խօսքիս և սիրտ հանգստացուր. ա՛ռ Ոսկեմայր Անահիտի մեհեանէն բերել տուած նուիրատկան սոկեջուրէն՝ որուն մէջ կաթած է սոկեմոր արցունքը և մի քիչ մեհենական գինիով խառն խմէ ա-

մէն երեկոյ՝ անկողին մտնելէ առաջ, այլեւս ոչ մէկ խռովայոյզ երազ կը տեսնես։

Աշխան. — Տեսիքքը տեսած գիշերներուս նախրնթաց իրիկունները Ոսկեմօր նուիրական սոկեջուրէն խմած ու այնպէս պառկած էի, բնաւ չեն ազդեր ոչ սուրբ ջուրերը և ոչ ալ սրբազան գինիները . . . գէթ, իմ պատուական թագաւորը, մեզմացուր այդ լուսաւոր մարդուն պաշտպանած Քրիստոնեայ աղանդաւորներուն արհաւիրքը՝ եթէ չես ուզեր թագուհիդ քունը խոռովել։

Տրդաս. — Լաւ, լաւ, աստուածներուն խորհուրդ հարցնենք, եթէ անոնք համասիթ րլան ես ալ կը դադրեցնեմ հալածանքը։ Օն գնա մասնասենեակդ և հանգիստ ըրէ. ևս Մոգպետին կը հրամայեմ որ քեզի համար աստուածներու ութերուն փոշիէն, աստուածներու գլուխը զարդարող ծաղիկներէն և Սոսեաց անտապի ծառոց կեղեններէն դեղեր պատրաստէ քեզ համար։ Օն գնա՛ և աշխատէ որ յուգումներդ չափաւորեն։ (Աշխան կ'ելլէ եւ կ'երբայ)

Կիներն ալ սկսան միշտամոել մեր գործերուն, երազի մը՝ երեւակայական բանի մը համար պէտք է եղեր Քրիստոնէից հալածանքը դաղրեցնել և կամ մեղմացնել, անօր հետեւանքը պիտի րլլայ անշուշտ աստուածները զայրացնել և անօնց բարկութիւնը հրաւիրե մեր վրայ. ևս իմ յաղթութիւնս Աստուածներուն կ պարտիմ, աստուածներն են մեզ կանգուն պահողը։

### ՏԵՍԻՐ 4.

ՆՈՅՆ ԵՒ ՕՏԱ ԱՄԱՏՈՒՄԻՆԻ

(Օտա Ամատումիի ձեռքը կը գտնուի պլորուած բուլք մը

Օտա Ամատումի. — (Մտնելով կը խոնարհի) Կեցցէ յուէտ արքայից արքայն, Տէր Արքա՛յ, Նորին Վեհ-

փառութիւն Հոռվմայ Դիօկղեաիանոս կայսրէն նամակ մը։  
Տրդա .—(Կ'առնէ ձեռքեն նամակը և կ'ողջունէ  
գիրք՝ Գլխուն տանելով, ապա նշանացի կը հրամայէ  
նախարարին նախի, ապա կ'սկսի կարդալ նամակը):

«Ողջոն Տրդա արքայի Հայոց Արարատեան աշխարհի,  
ի ՎԱՂԱՐՇԱՊԱՏ

Եղբայր պատուական

Դիք և աստուածութիւնք թող պար-  
գեւեն ձեզ լիառատ չնորհ և աստուածալին ողորմու-  
թիւն, խաղաղութիւն և անգորրութիւն։ Եղբայր սի-  
րելի, չգիտեմ Ձեր առեւելեան սահմաններու մէջ ի՞նչ  
է դրութիւնը Քրիստոնեայ կոչուող աղանդաւորներու  
մասին։ հոս Հոռվմայ մէջ անոնք քանի կը հալածուին  
այնչափ աւելի կարծես կը տարածուին, անոնց գոյու-  
թիւնը Կայսրերու արհամարհուելուն պատճառ կ'ըլլայ .  
անոնք մեր կամքը և մեր հրամանները կ'անսաստեն,  
որով կը կոտրուի մեր ունեցած հեղինակութիւնը մեր  
հպատակներուն վրայ, անոնց գոյութիւնը ընկերային  
մեծ չարիք մըն է . պետական մեքենան միօրինակ չըն-  
թանար և տէրութեան օրէնքներուն չհամապատասխա-  
նէր իրենց վեստակար և արհամարհելի աղանդը . ընտա-  
նեկան գժառութիւնները մեծ համեմատութիւններ կ'առ-  
նեն, հայրը աղուն կը թնամանայ և այրը իր կնոջ,  
տեղի ունեցող վէճերը կուիւի կը հանգին և սպաննու-  
թիւններ տեղի կ'ունենան . . . հալածանքը սաստկա-  
ցնելով ալ կարելի չըլլար վլուխ ելլել, մահուան պա-  
տիժները կարծես ալ աւելի կը հրահրեն անոնց ունե-  
ցած եռանդը . մեր սուրերը թթացան իսկ անոնք բնաւ  
մեռնելէ չզարհութեցան . չէ կարելի թափանցել իրենց  
հաւատքին այսչափ զօրեղ կերպով կառչած ըլլալու  
գաղտնիքին, իրենց դաւանած Աստուածը խաչի պատի-  
ժին դատապարտուած ու մեռած հասարակ մահկա-

նացու մըն է . անոնք խաչաձեւ փայտի առջեւ կ'երկըր-  
պագեն իբրև Աստուած և կը պաշաճն սպաննուածներու  
ուկորները . իսկ իրենց մահը կը համարին վասն Աս-  
տուծոյ զոհաբերութիւն մը ու մեծ պատիւ կը համա-  
րին . Վերջին օրերու մէջ իշխանական զարմէ արեւու  
նման գեղեցիկ Հոփիսիմէ անուն մի օրիորդ բերին որ  
կը գաւանի Քրիստոնեաներու մեռած Աստուածը . այն  
չափ նշանաւոր և արակարգ գեղեցիկ էր որ չկրցայ  
չիանալ . համոզեցի զինքը որ ուրանայ իր մնութի Աստ-  
ուածը ու բնդունի Հոռվմայ աստուածները . խօստացայ  
զինքը մին առնել և թագուհիի ծիրանի հագնել . ան  
անարգանգով մերժեց առաջարկս, շատ թախանձեցի ,  
խնդրեցի, պաղատեցոյ, անօգուտ . սպառնացայ զինքը  
մահցնել եթէ շարունակէ համապիլ . համակերպիլ կեղ-  
ծեց, մինչզեռ խարուած եմ եղեր անզօր ու տկար աղ-  
ջիկէ մը . իմ մօտէս հեռանալէ յետոյ իր ընկերներուն  
և Գայեանէ անուն կնոջ հետ՝ որ իրենց մեծաւորն է՝  
կը փափին գիշերանց, իրենց ետեւէն մարգիկ հանեցի ,  
թէպէտ չկրցանք ձեռք անցնել բայց կրցանք ստուգել  
թէ անցած են Հայաստանի սահմանները . կը տեսնէ՞ք  
պատուական եղբայր թէ որչա՞փ արհամարհելի աղան-  
դաւորներ են սա Քրիստոնեայ կօչուողները որ նոյնիսկ  
Կայսեր կնութեան տալ կը մերժեն իրենց աղանդէն ե-  
ղող աղջիկ մը . Արդ, քառասունի չափ եղող կիներրու  
և աղջիկներու այս խումբը ապահովաբար հիմա ձեր  
երկրին մէջ կը գտնուի, կը ինդրեմ թագաւոր եղբօր-  
մէս որ ամէն ջանք ի գործ դնէ գտնելու համար հրա-  
շալի գեղեցկութիւնսվ օժտուած Հոփիսիմէ օրիորդը և  
եթէ հնարաւոր չըլլայ ինծի զրկել զայն՝ գէթ իրեն  
համար կնութեան առնէ» :

Կայսր Հոռվմայ  
ԴԻՕԿՂԵՑԻԱՆՈՍ

— Կայսեր ակնարկած աղջիկները հետապնդելէ առաջ պէտք է ազդու հրովարտակով մը արմատէն ջընջել Քրիստոնէութիւնը. Հռովմայ Կայսեր նման արհամարհուիլ չեմ ուզեր՝ այդ խայտառ սկ աղանդաւորներուն պատճառով. պէտք է այնպէս մը արմատախիլ ընել որ Դիոկետիանոս Կայսրն ալ զարմանայ Տրդափ հաստատամութեան վրայ. թող հասկնայ թէ ինչպէ՞ս կարելի կ'ըլլայ ջնջել Հայոց երկրէն Քրիստոնէութիւնը և թող օրինակ տունէ: Միեւնոյն ատեն մեր այս Ռովարտակը կրնայ նպաստել Կայսեր նկարագրած հրաշալի գեղեցկութիւնով օժտուած աղջիկը ձեռք բերելու: Գրէ՛ նախարար ինչ որ տուն պիտի տամ. (Օսա Ամասունի պրլորուած քուղի մը կ'առնէ սեղանին վրային եւ կ'սկսի գրել. Տրդաս կ'սկսի տուն տալ):

«Ծառայ Հայաստանի պաշտպան աստուածոց Տըրդատ Պարթեւազն Աշակունի թագաւոր Հայոց՝ Արարատեան աշխարհի.

Աւագանիք Հայոց, իշխանք, պալատականք, կրօնաւորք, զօրք և զօրագարք և համայն ժողովուրդ Հայաստանեայց աշխարհի:

Անհնարին զայրոյթով կը աեսնեմ թէ Քրիստոնեայ կոչուող մարդագաշտ և փայտապաշտ աղանդաւորներու մասին նախորդ հրովարտակս չունեցաւ պէտք եղած ազդեցութիւնը և կան ու կը մնան գեռ մեծ թիւով այդ ատելի աղանդաւորներէն. պէտք չէ ինայել ոչ մեկուն, պէտք է ոչնչացնել ամէնքը, անոնք պէտք է հաւատափախ ըլլալով ընդունին Հայոց աստուածները ու անոնց երկրպագեն՝ և կամ մահուամբ պատժուին: Աստուածները կը զայրացնենք մեր թուլութեամբն ու աշառութեամբը. բացարձակ է անոնց կամքը, աստուածները չեն ուզեր որ մարդիկ իրենցմէ զատ ճանչնան աստուած մը կամ աստուածներ որ ըլլան մարդ՝ ողջ կամ մեռած: Քրիստոնեաները մեր աստուածներու

թշնամիներն են, աստուածներուն հաճելի ըլլալու համար պէտք է ջնջենք զանոնք: Մեր նախնիք դից փափաքները անսիսալ կը կատարէին և չէին թերանար պաշտամունքին մէջ, անոնք այլպէս ընելով աստղից պաշտամունքին մէջ, անոնք այլպէս ընելով աստղուածներուն հաճելի կ'ըլլային և ի դէպ պատերազմի՝ անվրէպ յաղթական կ'ելլէին: Երկիրը խաղաղութեամբ և անդորրութեամբ կը բարդաւածէր, բայց երբ գից յարգ ու պատիւ թեթեւացոցինք զսնաղան դժբաղդութիւններ անպակաս եղան Հայաստանէն. օրինակ, արքայ հայրս սպաննուեցաւ և արքայական գերդաստանէն մեծ մաս մը կոտորուեցաւ՝ բացառաբար մնալով քոյր ու եղբայր անչափահամներս, մենք ալ թշնամիէն ահաբեկ տարագրեցանք օտար աշխարհ և արքայազուններ ճաշակեցին պանդխառութեան տառապանքի բաժակը: Արդ, աստուածներու սիրոյն և անոնց փառքին համար պարաւառ է ամէն ոք իշխանութեան մատնել իր ճանցած Քրիստոնեան. անօր փոխարէն լիառատ գումարով մը պիտի վարձատրուի պետութենէն. իսկ այն որ իր տան մէջ ապաստան կ'ընծայէ Քրիստոնէիմը, այնպիսին մահոււամբ կը պատժուի և իր ստացուածքները յարգունիս կը գրաւուին, եղբայր եղբօր, հայր մը զաւկին և այր մը իր կնոջ պէտք չէ ինայէ, հայր մը զաւկին և այր մը իր կնոջ պէտք չէ ինայէ, անպատճառ լուր տայ տէրութեան պաշտօնեանեայլ անպատճառ լուր տայ տէրութեան պաշտօնեանեայլ անման սիրած անձս՝ Գրիգոր րուն, ես ինքս եղբօր մը նման սիրած անձս՝ Պահլաւառնին իր քրիստոնէական հաւատքին մէջ մնաւ յամառելուն համար Արտաշատի խոր վիրապը նետել տուի և աստուածներուն հաճելի ըլլալով յաջողութեամբ կը պակուին բոլոր իղձերս: Աստուածներու թեամբ կը պակուին հոլոր իղձերս: Աստուածներու անը սրտիս մէջ կը գրեմ ներկրէ հրովարտակը՝ անազելով ձեր ամէնքին, որպէս զի Քրիստոնէից բնաշնչումով աստուածներու սիրելի գառնանք և չնորհիւ անոնց՝ խաղաղութիւնն ու բարգաւաճումը աւելնայ իմ լայնածաւալ երկրիս մէջ ու երջանիկ ըլլան բոլոր հըպատակներս»:

(Գրուելի յետոյ արքայական մատանիով կը կնի՛ ու կուտայ դարձեալ Օսա Ամառունիին) .

— Այսօրուրնէ սկսեալ բոլոր երկրին մէջ թող գործադրուիներկայ հրովարտակին տրամադրութիւնները . իսկ Հռովմայ Կայսեր ըրած յանձնարարութիւնը անմիշ ջապէս պէտք է կատարել . մարդիկ հանեցէք ամէն կողմ և փնտուցէք այդ ստարական աղջիկները . երբ կարելի ըլլայ գտնել գեղանի Հոմիփոխմէն՝ անմիջապէս առաջնորդուի իմ քով . օ՞ն Օտա Ամառունի , գացէք և գործադրեցէք հրամաններս :

Օսա Ամառունի .— (Խոնարհելով) Երկար ապրի արքայից արքան , անոր կամքը հաւասար է աստուածներու պատգամին : (Կ'երպայ)

Տրդաս .— (Խիս) Է՞՞ թող սարսին ու դոզա՞ն բոլոր սուտ ստուածները , բոլոր խաչեցեալները և հանգերձեալ կեանքի սուրբերն ու սրբազանները . . . յաւիտենական կեանքը կ'ապրին միայն մեր անմահ ստառածները և ստուածտցածները , մարդը փոյք է և պէտք է փոշանայ . թող զայ փոշիացած Յիսուս Քրիստոս Կոչ-Հայաստանի սահմաններուն մէջ ուրիշ ստուած և շիտանայ . թող զայ փոշիացած Յիսուս Քրիստոս Կոչ-Հայաստանի սահմաններուն մէջ ուրիշ ստուածտցածները . չկայ րիշ կրօն բացի Տրդատ մեծ արքային կրօնքէն և անոր գաւանած ստուածներէն , թող կորնչին բոլոր խաչաւ և այլ ինչ պաշտոնները : Մահ կամ ստուածներու երկրպագութիւն , այս է իմ բաձարցակ կամքս :

### ՏԵՍԻԼ Դ.

#### ՆՈՅՆ ԵՒ ԴԵՄԵՏՐ

Դեմետր .— (Մենելով կը խոնարհի) Երկար ապրի Հայոց մեծափառ արքայն . Տէր իմ , երկու Վաղարշապատցիներ բռնեցինք . որոնք Քրիստոնեայ փախստա-

կաններու ապաստան առւած են իրենց հնձաններուն մէջ . բռնեցինք նաև օտարական Քրիստոնեայ կիներ որոնք իշխանուհիներու . հետ առեւտրական յարաքերութիւն կը հաստատեն . ասոնք նորօրինակ ապակիէ մանր ու կլոր զարդեղէններ մը կը շինեն ու կը ծախեն առեղ զինով :

### ՏԵՍԻԼ Դ.

#### ՆՈՅՆ ԵՒ ՕՏԱ ԱՄԱՏՈՒՆԻ

Օսա Ամառունի .— (Մենելով կը խոնարհի) Տէր արքայ , հաստատեցինք թէ Դիսկղետիանոս Կայսեր ցուցմունքին համապատասխան են այն օտարական կիները որոնք ապակիէ ուլունքներ կը շինեն ու կը բնակին վաղարշապատի հնձանները . ասոնք են որ Դեմետր Քրմապետը ձերբակալել տուած ու արքայական պալատ առաջնորդած է .

Տրդաս .— (Խանճախառուած) Զերբակալուեցաւ ուրեմն այն արտակարգ գեղեցկութիւնով հրաշալի աղջիկը :

Օսա Ամառունի .— Այսո՛ տէր արքայ , այնչափ գեղեցիկ այնչափ յանկուցիչ է որ Աստղիկ ստուածուցինքի այնքան բերենց մեծաւորը : Դեմետր , գնա և հոս առաջնորդէ զիրենք : (Դեմետր կը խոնարհի եւ կը մեկնի)

Տրդաս .— Հիմա անմիջապէս ինձ մօտ բերէ՛ք կ'ուզ զեմ անպատճառ տեսնել զինքը . բերէք նաև Գայիհանէ իրենց մեծաւորը : Դեմետր , գնա և հոս առաջնորդէ զիրենք : (Դեմետր կը խոնարհի եւ կը մեկնի)

Օսա Ամառունի .— Իսկ միւս ձերբակալուածներուն համար ի՞նչ կարգադրութիւն կը հրամայէ Զերդ Վեհափառութիւնը :

Տրդաս .— Մինչև ցնոր տնօրինութիւն թող բանապարկութիւն : (Օսա Ամառունի կը խոնարհի ու կը մեկնի)

(Տրդաւ ձեռքը սրտին վրայ սեղմելով). — Շատ տարօրինակ ու շտա ալ զարմանալի է... զեռ այդ ըքանօրինակ կերպով կը արտիէ... տարօրինակ վիճակ... հապա եթէ երեւակայածէս աւելի գեղեցիկ գտնեմ զինքը, արդեօք ի՞նչ յուզումներու պիտի ննջարկուի սիրտս...)

ՏԵՍԻԼ. Զ.

ՆՈՅՆ, ԴԵՄԵՑՐ, ԳԱՅԻԱՆԵ ԵՒ ՀՐԻՓՍԻՄԵ

(Պայիանէ եւ Հոփիսիմէ սեւազգես են: Երբ անոնք տեսարան կուգան, Տրդաւ չկրնար ինքզինքը զապել գահին վրայ հանդարտ մնալու եւ անզզալաբար ոտքի կ'ելլէ. ապա կրկին կը նսի զահին վրայ. Պայիանէ եւ Հոփիսիմէ ընորհալիօրէն մինչեւ գետին կը խոնարհին:)

Տրդաւ. — Ուրախ իմ ձեզ տեսներուս, կը հրամայեմ որ հանգիստ ընէք. (Պայիանէ եւ Հոփիսիմէ խոնարհին յետոյ կը նսին). Հայաստան օտարականներու համար ամէնէն շատ ասպնջականութիւն ցուցնող երկիրն է. դուք իմ հիւրես էք և շատ երջանիկ պիտի ըլլաք պալատիս մէջ. կը ցաւիմ որ իմ մարդիքս կոպտորէն ձերբակալած են ձեզ, հանդարտեցէք, ձեր մասին ամէն հանգստաւէտութիւն պիտի ապահովէմ. միայն թէ ինչ պէս գիտէք մեր երկրին պաշտօնական կրօնքը բազմաստուածութիւն է և անկէ դուրս ուրիշ կրօնք արդիւած է. ուստի անհրաժեշտ է որ հրաժարիք ձեր սնոտի հաւատքէն և երկրպագէք Հայոց աստուածներուն:

Պայիանէ. — Տէր արքա՛յ, մենք այս երկրէն չենք, տարագիր Հոռվմայեցիներ ենք. մենք մեր հաւատքը կարենալ պահելու համար ամիսներով ճամբորդած ենք,

կը պաղատինք Ձեզ ո՛վ Հայոց արքայ, մեզ բացառութիւն համարեցէք և թոյլ տուէք որ մեր նախասիրած հաւատքին մէջ մնանք. մենք ոչ մէկուն վնաս մը չունինք, պարգեւեցէք մեզի այդ շնորհքը:

Տրդաւ. — Կը զարմանամ որ Հոռվմայեցի էք և կ'անգիտանաք աստուածներու բացարձակ կամքը. ես ինչս երկար ատեն գտնուած եմ Հոռվմի մէջ, հոն ալ ճիշտ մեր երկրին պէս աստուածներու կամքը նուիրական է. աստուածները ոչ մի մահկանացուի կը թոյլատրեն իրենցմէ զատ ուրիշ աստուածոց պաշտամունք կատարել. Կայսրին ու թագաւորները անոնց կամքը գործադի ելու պաշտօն ունին. մենք արտօնուած ենք աստուածներէն՝ մակուամբ պատժել այն որ չտաւանիր բազմաստուածութիւնը և դից երկրպագութիւնը կը մերժէ, երկրին օրէնքը բացառութիւն չճանչնար. օն ուրեմն, պէտք է հրաժարիք խաչուած մարդու մը խաչափայտին և մեսեալ մարդոց ոսկորներուն երկրպագելէ ու պաշտէք միայն Հայոց անմահ աստուածները՝ որ ամէնուս կեանք շընորհած ըլլալով ամէն կերպ բարիքներով մեզ կ'երջանկացնեն: Այս չքնաղ օրիորդը (Հոփիսիմէն ցուցնելով) արժանի է իմ ամէն մեծարանքիս, որովհետեւ իր զեղեցկութիւնը շնորհն է Աստղիկ աստուածուհույն. նաև աստուածանալու իրաւունք ունի ցորչափ իրեն հաւասարող գեղեցկութիւն մը ժառանգած չէ ոչ մի մահկանացու, ըսէ՛ պաշտելի արարած՝ թէ կը փափաքիս աստուածներուն երկրպագել և արժանանալ Հայոց Տրդաւ արքայի շնորհներուն. դու պիտի ըլլաս իմ կանանցիս զարդը և թագուէիին երկրորդը. գոհարներու և բենեղներու ամենէն պատուականագոյնը պիտի վայելես, ինչպէս նաև իմ բովանդակ սիրոյս և իտանդաղաւանքիս առարկայն պիտի ըլլաս:

Հոփիսիմէ. — (Խոնարհելով) Տէր արքա՛յ, արգարե շտա մեծ պատիւ կ'նէք Ձեր նու աստ աղախինին՝ իր

Հունեցած արժանիքներուն հակառակ Զեր արքայական խօստումներով՝ որուն համար հպարտ կ'զգամ ինքզինքը. և սակայն ուխտած եմ նախ հաւատարիմ մնալ Աստուծոյս և մինչև կեանքիս վախճանը պաշտել մի միայն երկնքի ու երկրի սաեղծող Արարիչը, այն որուն կը հաւատան բոլոր Քրիստոնեաները, և երկրորդ կոյս մնալ ու հարսնանալ միայն Յիսուս Քրիստոսի իր խօստացած յաւիտենականութեան մէջ:

Տրդաս.— Լու՛ աղջիկ, մի յարատեւեր խօսքերուդ մէջ. Հայոց արքայն նմանօրինակ փուժ խօսքեր չառ լսած է, ևս կ'ունկնդրեմ միայն անոնց խօսքերուն՝ և հաճոյքով կ'ունկնդրեմ երբ հնազանդելով իմ Կարգադրութեանս համամտութիւն կը յայտնեն և իրենց երջանկութեան համար բաղձանքներ կ'առաջարկեն: Ո՛վ գեղեցկութեան մարմացումն եղող չքնաղ աղջիկ, լաւ ըմբոնէ ինչ որ կ'ըսեմ, բացարձակ կերպով որոշած եմ քեզ ինձի կին ունենալ, համէ՛ այդ սկ ու տձեւ հագեցի արքայուհիի վայել հարսանեկան շքեղ հագուստները՝ որպէս զի արժեցնես աստուածապարզէ գեղեցկութիւնդ. նոր կեանք մը պիտի ապրիս և նոր կեանք մը պիտի պարգևես քեզ փեսայացող Հայոց աշխարհակալ արքային: Վստահ եղիր թէ բոլոր Ընդդիմութիւններդ անհետեամնք պիտի ըլլան. իմ կամքս բացարձակ է և անդառնալի... թէպէտե կրցաք Հոռվամյ կայսեր ձեռքէն խոյս տոլ, բայց իմ երկաթեայ ձեռքերէն չէք կրնար ճողովրիլ... գուք երկուքդ ալ պիտի մնաք իմ պալատիս մէջ, պահապան զօրքեր պիտի հսկեն ձեր վրայ, մինչև այն վայրկեանը՝ որ խօստավանիք թէ համամիտ էք թագաւորին Կարգադրութիւններուն և փափաքանաց. (Դալիանէին) դուք ալ մեծաւորուհի, պիտի ըլլաք իմ պալատական Քրիստոհիս, յաջորդը՝ Սոսի անուն այն քրմուհիին որ խորհրդաւոր կերպով անհետացած է՝ ժամանակէ մը ՚ի վեր. արքա-

յական պալատին մէջ պաշտօնավարող կիներուն ամենէն պատուարեր և բարձր պաշտօնն է այն որ ձեզ կը յանձնուի. առ այժմ պարտականութիւն կը դնեմ վրադ Դայիխանէ՛, համոզել այս խելակորոյս աղջիկը՝ անսալու համար իմ խորհուրդներուն՝ որպէս զի փառքով ու պատուով փառաւորուի Հայոց արքային պալատական կանանց շարքին մէջ մէկ հատիկ հանդիսանալով: Օ՞ն գացէք ձեզի յատկացուած յարկաբաժինը և հանգստացէ՛ք. վաղը ևս անձամբ պիտի այցելեմ ձեզի, մինչև այն ատեն պէտք է ձեր վերջնական որոշումը տաք. ձեր առջեւ երկու բան կայ, կամ մտհ և կամ պարզ երջանկութենէ վեր փառաւոր ու փառապանձ կեանք մը, մանաւանդ քեզ համար արքայավայել գեղեցկուհիդ իմ Հոփիսիմէ: Դեմե՛ար, տար զիրենք իրենց հանգըստարանը և ամէն կերպով ջանայ ապահովել իրենց հանգըստառութիւնը. պէտք չէ ինայել ոչ մի բան երբ փափելու ըլլան: (Դեմենց կը խոնարհի. կը խոնարհին նաեւ երկու կոյսերը եւ կը մէկնին):

— (Այժի ելլելով եւ ետեւուն նայելով) Ի՞նչ հրաշալի գեղեցկութիւն, ինչ չնորհալի կեցուածք, ի՞նչ պաշտելի իրան. ինչ յանկուցիյ աչքեր, ի՞նչ գեղակերտ դիմադեր, ի՞նչ համարձակ և ի՞նչ հրապուրիչ խօսուածք. արդեօք Սատղիկ աստուածուին այն պահուն երբ քեզ կը ձեռակերտէր չունէ՞ր ու է մտազրազում. ի՞նչ հրաշագեղ արտւեստ սաեղծագործութեան... աստուածները պիտի նախանձին քեզ ո՛վ գեղեցկութեանց զեղեցկագոյնը... աշխարհի ոչ մի պալատը մուտ գտած է քեզի հաւասար թագուհի մը. դու իմ թագի գոհարս ես, դու իմ սրտիս ամենէն պատուակալ տեղը հանգեցար. ո՛վ իմ գեղեցիկ աստուածուհիս. թող երկրի բուլոր կայսրերն ու թագաւորները՝ քեզ ունենալու համար մէկդէկու զէմ պատերազմի ելլեն, թող մարդկային մարմիններէ բլուրներ կազմուին քեզի համար. քեզ ու-

Նենալու համար թող բոլոր աստուածները շանթեր արձակեն մէկզմէկու... դու իմս ևս և իմս պիտի ըլլաս, ոչ մարդիկ և ոչ ալ աստուածները կրնան քեզ իմ ձեռքէս խլել... իմ երկիւզս մի միայն հաւաաքի մասին ձեր ունեցած զգացումն է, այն անիմանալի զգացումը որ ձեր միտքը նախապաշարած է, իմ երկիւզս մի միայն ձեր ունեցած սէրն է՝ այն ափ մը հողին, այն կտոր մը փայտին որ Աստուած կը դաւանիք և ձեր անձր զոհեր չափ առաջ կ'երթաք... դուք ամէնքդ խելազարներ էք երբ չէք ուզեր վայելել իշխանական փառքը ու կը նախադասէք սե փոսը՝ մահը: Խելքի պտոյտ կը պատճառէ ձեր անիմաստ և անըմբռնելի ընդդիմութիւնը. այնչափ անտրամարան, այնչափ անմիտ ու յիմար բան մը պիտի ըլլար եթէ յամառէր մնալ հաւատքին մէջ՝ սրտին հատորն ու կեանքիս ամբողջութիւնն եղող չքնազագոյնն Հոփիսիմէն: Բայց ո՛չ ո՛չ, անիկա չպիտի մերժէ առաջորդս, անիկայ պիտի ըլլայ իմ պաշտամունքիս առարկայն ու պիտի պատկանի ինծի: Եւ եթէ պատահի հակառակը՝ ո՛հ այն ատե՞ն, այն ատե՞ն՝ թող դողան ու սարսին իմ վրէժինզրութենէս, պիտի զարհուրեցնեմ տիեզերքը, արեւուն տակ չպիտի ապրի Քըրիստոնեայ անոնը կրող ոչ մի մարդ: թող դողայ ու զարհուրի Գրիգորի, Գայիանէի և Հոփիսիմէի աստուածը՝ իմ ահաւոր զայրութէս: (օՏքը գետին զարնեյով) ո՛հ այն ատե՞ն թող կործանի աշխարհը ոտքերուս տակ. արիւն, մահ, սոսկում և արհաւերք թող տիրապետեն Արարատեան աշխարհի Քրիստոնէից մէջ՝ մինչև որ կորընչի անոնց ամենավերջին մարդը:

Վ. Ա. Ր. Ա. Գ. Ո. Յ. Բ.

(Վ. Երջ Պ. Սրարուածին)

## ԱՐԱՐՈՒԱԾ Դ.

Տեսարանն է Տրդաս արքայի պալատան մէջ թէրեւ կահաւորումով սենեակ մը: Բեմին մէկ կողմը կայ նաեւ ուրիշ սենեակի մը դուռը:

## Տ Ե Ս Ս Ի Լ Ա.

Գայիանէ եւ Հոփիսիմէ (գեմ դիմաց նստած)  
Գայիանէ: — Սիրելիդ իմ Հոփիսիմէ: աշխարհի վազանցուկ հաճոյքները ոչինչ կ'արժեն այն միւս յաւիտենական կեանքի յարատե երշանկութեան քով: մահը մեզ պէտք չէ սարսափեցնէ, ընդհակառակը մենք սիրով մեզ պէտք չէ սարսափեցնէ, ընդհակառակը մենք սիրով  
գիմելու ենք մահուան գիրկը: հօն մեր երկնաւոր թագիմելու ենք մահուան գիրկը: հօն մեր երկնաւոր թագիմելու ենք մահուան գիրկը: որ անվախճան է: (Դեմետրի գլուխը պահ մը կ'երեւի տեսարանին վրայ, եւ ապա կը հաւուի):

Հոփիսիմէ: — Իրաւունք ունիք քո՛յր, գիտեմ այդ ամէնը, իմ երկիւզս մահէն չէ, այլ մահէն առաջ կրեւիք չարչարանքներէս, որովհետեւ ինչպէս ըսած է մեծ զոհարերուողը՝ հոգիս յօժար է բայց մարմինս տկար, իմ ալս տկար մարմինս պիտի կրնայ տոկալ իր վրայ գործադրուելիք ահաւոր չարչարանքներուն: թագաւորն անգութ է, իսկ ալ աւելի անդութ են անոր զինւորներն ու դահիճները:

Գայիանէ: — Մի յուսաքուիր աղջի՛կս քաջալերուէ, խաչեցեալ Փրկիչը պիտի տայ քեզի այն քաջու-

թիւնը և այն զօրութիւնը որ կարենաս զիմազրաւել՝ որչափ ալ ծանր ըլլան պատիմներդ . արիութիւն ունեցիր և Տէրը օգնութեան պիտի համնի քեզ . մտածէ թէ կեանքդ կը պարտիս իրեն և պարտաւոր ես զոհել իր անուան համար . մտածէ թէ մարդիկ ծնած են օր մը մեռնելու համար , և ի՞նչ կ'արժէ մահը անոնց՝ երբ յանուն Երկնաւոր իրկչին տեղի չունենար :

Հոյիփիսիկ . — Կը խոստանամ քո՛յր . կորովի կերպով պաշտպանել հաւատքս , և ջնրապուրուիլ թագաւորին փայլուն խօստումներէն և ոչ ալ Երկնչիլ անոր սպառնալիքներէն . թող մեր հաւատքը ըլլայ մեր դէնքը , և Աստուծոյ երկիւղը ըլլայ մեր սրախն մէջ անխոցելի վահան մը , ապահով եղի՛ր քոյր , չպիտի Ընկրկիմ և սիրայօժար պիտի կրեմ ամենէն աւոելի չարչարանքները :

Գայինանի . — Ապրիս աղջի՛կս ապրիս , հոդ չէ թէ այս ունայն աշխարհի վրայ սահմանափակ տարիներ ապրած ես , ապրիս Երկնաւոր փրկիչին զրկին մէջ , ասլրի՛ս յաւիտենականութեան մէջ . եկուր գրկեմ քաջ ու անվեհեր աղջիկս , Երկնքի անմահ թագաւորին հարսնացած աղջիկս (կը գրկնդիսաննուին) . . .

#### ՏԵՍԻԼ. Բ.

#### ՆՈՅԵՔ ԵՒ ԴԵՄԵՑՐ

Դեմեցր . — Նորին Վեհափառութիւն արքայն քանի մը վայրկեանէն ձեզի այցելելու պատիւը պիտի ընէ , քաշուեցէք քովի սենեակը յարդարելու համար ձեր մազերը և տալու համար պատշաճ արդուղարդը (Երկու աղջիկները տապով կ'անցնին եովի սենեակը) : Բոլոր կեանքիս մէջ չպատահեցայ բնաւ Հռովմայեցի սա Հոյիսիմէ աղջկան նման հրաշալի դեղզցկութիւն ունեցող կնոջ մը , արդարեւ այս աստիճան բռնկելու ալ իրաւունք ունի թագաւորը . . . ստուգիւ արքայափայել

պատառ մէ՛ ; Թէպէտ և մեծաւորուհին ալ գէշ կտոր մը չէ , արքան խօստացաւ՝ չար ասաուծոյ գեհենին որ անկիւնը կորսուած՝ իմ նախնի սիրուհիին Սոսի քրմուհիին յաջորդ կարգել՝ պալատական քրմուհիի տիտղոսով . . . ուրեմն կրնանք ինդիրը կարգազրուած նկատել . . . թագուհին թագաւորին կը վայէ իսկ քրմուհին քրմապետին . արդարացնելու համար անշուշտ Գայիհանէի յաջորդութիւնը Սոսիի տեղ . . . այս՛ , Սոսին որ նախապէս սրտիս տիրած էր հիմա Գայիհանէն է որ պիտի տիրէ . . . Էն ով զիտէ բարին ասաուծոյ գործերը . . . գուցէ Հոյիփսիմէն ալ փորձուի մտնել ձեռքիս մէջ ինչպէս ժամանակաւ պատահեցաւ Սոսիին , ան թագաւորին սիրականը ըլւալով հանդերձ իմ ալ սիրականս էր՝ վիրապին մէջ օձերուն կեր եղող թիկնապահ Գրիգոր Պահլաւունիի հանդիպելէ առաջ . . . բայց ինչն' ալ կ'ըսննք . . . բնաւ հաշուի չենք առներ դահնապետին սուրը . . . Քրիստոնեաները ընդհանրապէս յամառ են . . . հապա եթէ տիմարի մը պէս մերժեն թագաւորին առաջարկը , այն ատեն գլուխները զետին կ'իյնան և մերծրագիրն ալ օղը կ'ելլէ . զարմանալի է որ Քրիստոնեաները առ հասարակ յամառ են ու կը մերժեն ամենէն փայլուն ու գերազանց պատիւները որ կ'առաջարկուի իրենց . թագաւորը պաշտօն տուաւ Գայիհանէի համոզելու համար Հոյիփսիմէն , իսկ ան իր յամառութիւնը շարունակելու խորհուրդ կուտայ . ճշմարիար ըսելով մերթագաւորը պատերազմական գործերու մէջ իսրապէտ է իսկ աշխարհիկ գործերու մէջ չափազանց պարզամիտ : (Դրսէն ոսի մը ձայնը) Ոտքի մը ձայնը , կարծեմ թագաւորը կուգայ (կը նայի) այս՛ ինքն է :

#### ՏԵՍԻԼ. Գ.

#### ՆՈՅԵ ԵՒ ՏՐԴԱՑ

Տրդաց . — (Մտնելով) Բուր են Հռովմայեցի աղջիկները :

Դեմետր .— Հոս քովի սենեակն եւ Տէր իմ :

Տրդաս .— Կատարեցի՞ր խղճմորէն քեզի յանձնած պայտանս :

Դեմետր .— Այո՛, Տէր արքայ , պէտք եղած կերպով լրտեսեցի զիրենք :

Տրդաս .— Ի՞նչ է Հռիփսիմէի արամաղրութիւնը , յաջողեցաւ արգեօք Գայիանէն իր համոզիչ դերին մէջ :

Դեմետր .— Տէր արքայ , այդ մեծաւորուհին որուն համոզելու պաշտօնը տուիք , հակառակը խորհուրդ կուտայ :

Տրդաս .— Ինչպէ՞ս ,

Դեմետր .— Կը խրատէ ընդգիմանալ ձեր կամքին , և կը սրտապնդէ զինքը սիրով տոկալ երբ ուզեն չարարել ու նոյնիսկ մահը բանի տեղ չդնել :

Տրդաս .— Այդպէ՞ս . . . լա՛ւ կանչէ զիրենք : (Կը խոնարին եւ կը մեկնի) Մեծաւորուհին իր արժանի պատիժը պիտի կրէ եթէ ստոյդ է որ յամառելու խորհուրդ տուած է :

### ՏԵՍԻԼ Գ.

ՆՈՅՆ , ԴԵՄԵՏՐ , ՀՈՒՖՍԻՄԷ ԵՒ ԳԱՅԻԱՆԵ

(Հռիփսիմէ եւ Գայիանէ մտնելով կը խոնարին)

Տրդաս .— (Գայիանէին) Մեծաւորուհի՞ , կը տւսամ թէ այլեւս հա Խոզուած ու պէտք եղած կերպով համոզած էք Հռիփսիմէն՝ ձեր իսկ շահուն համար հաժարի սնոտի ու փուձ կրօնքէ մը ու դաւաւալ թունդ բազմասուածեան մը . պէտք է հանել այդ նեղացուցիչ ու ազեղ զգեստները , դուք աւագ քրմուհիի տարազը պիտի ունենաք իսկ Հռիփսիմէն պիտի հագնի իր հարսանական զգեստները . Դեմետր քրմապետս թողառաջնորդէ ձեզ հանգերձատուն և նամիշտները պիտի

Հագուեցնեն ձեզ . օ՛ն դացէ՛ք ... (Աղջիկները տեղերնեն չեն շարժիր):

Դեմետր .— (աղջիկներուն) Եկէ՛ք ինծի հետ , (ան- աւրբեր կը կենան) Թագաւորն է որ կը հրամայէ ինչո՞ւ կեցած էք ...

Հոյիփսիմէ .— Տէր արքայ , մենք ուխտած ենք մինչեւ մեր կենաց վերջին շաւնչը այս հագուստներով մնալ , մեր ուխտը նուիրական է և չենք կրնար դրժել :

Տրդաս .— Իմ կամքու աւ աւելի նուիրական է ... (ու դառնալով Գայիանէին) ձեզ խորհուրդ չառի՞ որ համոզէք այս մոլորամիտ աղջիկը և դարձի բերէք , ո՞ւր է անոր համոզուած ըլլալը . Ինչո՞ւ դեռ կը յա- մասի գործադրել հրամաններս . (Գայիանէ լուռ կը մը- նայ) լուռ կը մնաք անոր համար որ չուզեցիք համո- զել . և ընդհակառակը խորհուրդ տուիք անսաստել հը- րամաններուս և արքայի մը կամքը ոտնակոխ ընել :

Գայիանէ .— Կը կարծէ՞ք Տէր արքաւ թէ ես հա- ւատուրացութեան պիտի հրաւիրեմ զինքը , շատ միա- միտ ըլլալու էք ադ տեսակ համոզում մը գոյացնելու համար . մենք ուխտած ենք մեր սուրբ կրօնքու տարա- ծելու և ոչ թէ անկէ ուժացնելու , մեզի հանգէպ եղած հալած անքը . Քրիստոնէութեան բնաջնջումին համար կայսրերու և թագաւորներու հրովարտակները կը դիւ- րացնեն տարածման գործը . մեր թափած արիւները գետին կը պատրաստեն Քրիստոնէութիւնը յաւերժա- ցնելու համար . այն չուանը գորս գոր պինդ կերպով կը քաշէք պիտի կտրի ապահով եղէք . . . Քրիստոնէ- ութիւնը յաղթական պիտի ելլէ՛ որովհետեւ ան արդա- բութեան վրայ հիմնուած է . . . խորհուրդ կուտամ Տէր արքայ , ձեզ մեզ մեր վիճակին եթէ չեք ուզեր Աս- աւուծոյ անեղ դատաստանին և անոր նոյնչափ ահաւոր պատրժին ենթարկուի :

Տրդաս .— Ես ձեր խորհուրդներուն պէտք չունիմ .

գուք պէտք է հետեւելիք իմ խորհուրդներուս և այս  
աղջկիը գարձի բերէիք . և քանի որ դուք հակառակը  
գործեցիք արժանի էքիմ վրէժինդրութեանս . Դեմք' որ,  
տար այս խելազարուհին տանջարանը . նախ իր ամբար-  
տաւան լեզուն թող կտրեն որ թագաւորի մը խրատ  
տալուչանդգնի... թող գայ հիմա ձեր նազովրեցի բաղ-  
դախնդիրը իր կարծեցեալ հրեշտակներու գունդերով և  
ազատէ իմ ձեռքէս... տեսնենք ո՞վ է յաղթականը ,  
Հայոց աստուածները թէ խաչուածի մը մահափայտը...  
(Դեմեսր Գայիանին առնելով կը տանի):

(Հոկիփափմէին) — Իսկ դու ով աստուածներու նա-  
խանձի առարկայն , պիտի յամառիս կառչած մնալ  
ծթուած գաղափարի մը . ահաւասիկ տեսար թէ ի՞նչ  
վախճան ունեցաւ քու պաշտպանդ ու մեծաւորդ . ա-  
մէն ընդդիմութիւն աւելորդ է , ընդունէ առաջարկս  
գեղանիդ իմ Հոկիփափմէ , երեւակայէ որ փառքի ան-  
սահման վայելք մը ունիս իմ այս պալատիս մէջ՝ երբ  
առանց ընդդիմութեան հաւանութիւնդ տաս , հակառակ  
պարագային մահր ցցուած է գէմդ՝ իր ահաւոր ժամիք-  
ներով . պիտի ստիպուեմ չարչարանքներու տմենէն սոս-  
կալին ի զործ զնել այդ արեգակափայլ մարմնոյդ վրայ .  
լաւ մտածէ , երբ տասը մատներուդ իւրաքանչիւր ե-  
ղունդները հատիկ հատիկ քաշուելու ըլլայ սիրտդ  
չպիտի կոկծայ , յետոյ այդ նուրբ քթիկդ՝ ինչպէս նաև  
այդ մանրիկ ու վարդագոյն ականջներդ՝ որ արքայա-  
կան թանկապին օդեր կախուելու սահմանուած են՝ ի-  
րենց անդերէն բաժնուելու պարագային սարսափահար  
չպիտի ըլլաս . իր խոշորութեամբ զոյդ մը պատմանդ-  
ներ շատ աւելի նուազ արժող այդ գեղեցիկ ու հմայող  
աչքերդ երբ հրաշէկ երկաթով մը շամբռուին արդեօք  
չպիտի զարհուրիս , երեւակայէ մի քիչ , ի՞նչ սրտա-  
մորմոք տառապանքներ պիտի պատճառեն քեզ երբ  
քու մեղրէն աւելի քաղցր եղող այդ լեզուն իր ծոծ-

րակէն բաժնուի... բոլոր հոգւովս կը սիրեմ քեզ  
Հոկիփափմէ , և չեմ բաղձար որ ոտքդ նոյն իսկ քարի մը  
զարնուեի , բայց երբ քեզ ինծի ունենալու համար կարեմ  
յոյս՝ իմ վրէժինդրութիւնս իր սաստկագոյն աստիճա-  
նին պիտի համնի . այն չարչարանքները զորս մի առ մի  
թուեցի՝ համոզուէ որ լուրջ սպառնալիքներ են և ոչ  
թէ անաբեկելու համար արտասանուած փուձ խօսքեր .  
անկասկած եղիր . Հայոց արքան երբեք չի ստեր , ան կը  
գործադրէ իր մտազրած թէ բարի և թէ չար բոլոր  
խօստութները . ընտրէ ուրեմն , սրտեր բզքառդ անլուր  
չարչարանքներով մահրդ կ'ուզե՞ս թէ թագաւորի մը  
պարզեւած կատարեալ երջանկութիւնը՝ որ պիտի տեւէ  
մինչև կեանքքիդ վահճանը . ըսէ՛ , հաւատքը՞դ կը զոհես  
թէ կեանքք :

Հոկիփափմէ . — Կեանքս կուտամ սիրայոժար , բայց  
կուսութիւնս և հաւատքս բնա՛ւ :

*Տրդաս . — Բայց եթէ բանի ուզե՞մ .*

Հոկիփափմէ . — Չպիտի յաղողիք .

*Տրդաս . — (Վրդովումով) Հոկիփափմէ' , իմս պիտի  
ըլլաս... (Կը մօսենայ Հոկիփափմէի եւ կ'ուզե գրկել.)*

Հոկիփափմէ . — (Աչերը դեպի Երկինք յառած) Յի-  
սուս քրիփէ՛ , Տուր զօրութիւն աղախնոյ քօ՛ (կ'ըսէ ու  
կը իրէ Տրդաս արեայն որ կնկրկի ինք իր վրայ ու կ'իյ-  
նայ գետին . Հոկիփափմէ խիս ակնարկ մը կը ձգէ քա-  
գաւորին վրայ ու խայլ մը կ'առնե դեպի դուռք . Տրդ-  
աս կը համնի ետեւեն ու կը բոնի քեւեն . կ'սկսին  
բուռն կերպով մակարի , Հոկիփափմէ սաստիկ հարուած  
մը կուտայ բազաւորին կուրծքին որ կ'իյնայ : Նե մեկ ոս-  
տումով կը փախի դուռք . Տրդաս ֆիչ մը ատեն մարած կը  
մնայ եւ ապա ոսիի ելլելով կ'սկսի մռնջել ու գոռալ ,  
կը յառաջանայ դեպի դուռք եւ կը զոչէ՛)

*Տրդաս . — (Դրան մեջ կեցած) Զօրքե՛ր , պահա-  
պաննե՛ր ... ո՞վ կայ հոդ , (ոչ ո՛վ կը պատախանի . կը  
կրկնի) Զօրքե՛ր , պահապաննե՛ր... (Ֆիչ մը ատեն լր-  
ուուրիւն կը տիրէ ուր ապա Դեմեսր կ'երեւալ սեմին  
վրայ) :*

ՏԵՍԻԼ Ա.

ՆՈՅՆ ԵՒ ԴԵՄԵՏՐ

(Դեմետրի դեմքը արիւն լուայ եւ հագուստը պատառատուն)

Դեմետր .— (Մտնելով) Տէր արքա՛յ, այն կինը ուրուն համար նուաստիս յանձնարարեցիք տանիւ տանջարանը, կատարելով ձեր բարձր հրամանը՝ բանտի զերատեսուչին հարկ եղած հրահանգները տուի և մինչ կը վերադառնայի տեսոյ թէ պալատան դրան առջև կեցող պահակները մէյ մէկ կոճղերու պէս զետին տապալած էին, և այն գեղուհին որ Զերվեհափառութեան մօտ կը մնար կը շտապէր փախիլ արտաքին դռնէն, հասայ ետեւէն և բռնեցի զինքը, նոյն պահուն քթիս այնպիսի հարուած մը իջեցուց որ քիչ մնաց ինքզինքս կորսնցնէի, պոռացի բոլոր ուժովս, արտաքին դրան պահապանները հասան և ահագին դժուարութիւններով միայն կրցանք կապել ու կաշկանդել այդ գրգռուած խելագարունին, հրաման տուի զօրքերուն որ առժամար բանտարկեն՝ մինչեւ որ արքան կամքը յայտնուի.

Տրդաս .— (Մայրայիլ բարկուրեամբ) Ահա՛ իմ կամքը, մա՞ն բոլոր Քրիստոնեաններուն, մահ արդ օտարական խելագարներուն, ամէն կերպ չարչարունք թող ի գործ դրուին Հռովմայեցի այդ ան իմ աղջիկներուն և թող մահացուին ամէնքն ալ...

Դեմետր .— Թող փառաւորուին աստուածները, պիտի գործադրուի արքայից արքային կամքը, (Կը խոնարհի եւ կը մեկնի):

Տրդաս .— (Գրգռուած) Աղջիկ մը՝ տկար արարած մը, առածի կարգ անցած Տրդատի պէս ուժեղ մէկը՝ հարուածով մը զգետնէ... ի՞ն յանդգնութիւն..., գնա՛ կրէ արժանի պատիգէ ի՛մ, քեզիպէսներուն ի՞նչ վայել է թագաւորական թագն ու ծիրանին. աստուածուհի մը պատեանին մէջ մտած պիղծ զազա՛ն, գնա՛ սատակուէ չարաչար մահով մը...

ՏԵՍԻԼ Զ.

ՆՈՅՆ ԵՒ ԴԵՆՊԵՏ

Դեմետր .— (Մտնելով կը խորհարհի) Երկար ապրի արքայից արքան, Տէր արքայ, իմացայ արքունիքին մէջ պատահած ցաւալի միջագէպը... թող հանդարտի Հայոց արդարակորով արքան, ամբարեշաները պիտի կրեն իրենց արժանի պատիգը. գործադրուած այդ պատիգները մէծ հաճոյք և ցնծութիւն պիտի պատճառեն աստուածներուն որոնք երջանկութեամբ պիտի օժտեն արքայից արքային լուսապայծառ օրերը... Տէր արքայ, աստուածներու նոր պատգամը ստացայ այսօր՝ որոնք սուրբ ժողով գումարելով իրենց գոնունակութիւնը յայտնած ևն արքայից արքային Քրիստոնէից հաւածանքը խստացուցած լլալուն համար. և յետոյ խնդրոյ նիւթ ըրած են Վեհափառ Տէրոջս աստուածացման համար մատուցած իմ խնդրուածքս. բոլորը համամիտ են ու կ'սպասեն Արարատեան աշխարհի Քրիստոնեաներուն վճռական բնաջնջումին. արդէն կատարուած իրողութիւն մը պէտք է համարել Տէր արքայ, խելառ կրօնքին պատկանող Հռովմայեցի աղջիկներու մտհուամբ պատժուիլը աստուածութեան անձառ փառքը պիտի պատճովեն ձեզ, աստուածները իրենց հաշւոյն թափուած արիւնները աննմար չեն անցներ, անոնք

Կ'արձանագրեն ամէնքը և իւրաքանչիւրին համար վեհափառ թագաւորիս ըլլալիք վարձատրութիւնը կ'որոշեն. Թող արքայիս արքային փառքը տարածուի բավանդակ տիեզերքին վրայ.

Տրդաս. — Իմ արժանայարգ Դենպե՛տս, ինձ համար ունեցած անձնուէր սիրոյդ համար արժանի ես իմ բարձր գնահատութեանս, կը յայտնեմ գոհունակութիւնս՝ տատուածոց հետ հաշտ ըլլալու մասին տուած տեղեկութեանցդ համար. ջանայ այսպէս աստուածոց ունեցած արամադրութիւններուն միշտ հազորդ բնել զիս. ես միշտ վարձատրած եմ քու հաւատարմութիւնդ և դարձեալ ապացոյցը պիտի տամ քեզ իմ նոր հրամանօվս, ուստի փութայ կատարել զայն. մասնաւոր պաշտոնով Դեմետրի հետ պիտի մեկնիք Տարօն, հոն իմ անձնական ծախքովս Գիտանէ և Դեմետր հնդիկ աստուածոց մենեանին տեղ պիտի կառու, անէք աւելի մեծ և աւելի փառաւոր մենեան մը, հոն է արտօրէից աստուածը և հոն է որ կր տօնուի նաւասարդի մեծ տօնը, այս պաշտօնիդ համար պիտի ոստանաս մասնաւոր ոօժիկ՝ պահելով հանդերձ Դենպետի հանդամանքը. օ՞ն գնա և տես ուղեւորութեանդ պատրաստութիւնները:

Դենպետ. — (Խոնարհելով) Թող անմտանայ արքայից արքան: (Կը մեկնի)

Տրդաս. — Դենպետը կը ստէ բսելով թէ Հայոց աստուածները սա ու նա պատամիները տուին. Հայոց աստուածները կորուսած են իրենց ոյժն ու ամենակարողութիւնը, անոնք այլեւս չեն կրնար հասարակ մահկանացուներուն մաքին վրայ ազգել. ահաւասիկ օրինակները, Գրիգորի մտքին վրայ շկրցան աստուածները իրենց ազգեցութիւնը ունենալ, ան անդրդուելի մնաց իր Աստուծոյն վրայ ունեցած հաւատաքին վրայ. ան տոկաց բոլոր ահսելի շարչարանքերուն և մեռաւ Արտաշատի վիճին մէջ. ահաւասիկ Հոբիփումէն և իր ընկե-

րուհիները, անոնք ալ անդրդուելի մնացին իրենց հաւատաքին վրայ և գուցէ այս պահուն բոլորն ալ սպաննուած են. Հոբիփումէի համար ըրած ֆայլուն խօստումներս բնաւ չազդեցին. սպառնացայ բայց անօգուտ, սափառուեցայ բիրտ ոյժին դիմել, ես որ սրարշաւ վազգով կատաղի ցուլ մը կը կերպէի մէկ ոստումով եղջիւններուն կառչելով, ես որ Սամսոնի մը նման առիւծը իբ ծնոտէն կարող էի երկուքի բաժնել՝ յաղթուեցայ դեռատի ազգիկէ մը՝ տկար արարածէ մը. ինչո՞ւ, որով ետեւ մեր աստուածները թոյլ են, անզօր են ու անկարող փսկ Գրիգորին ու Հոբիփումէին աստուածը աւելի կարող, աւելի զօրաւոր է: Կ'զգամ թէ հետզհետէ Հայոց աւ տուածներուն վրայ ունեցած հաւատքս կը նուազի. Գիսանէ և Դեմետը հնդիկ աստուածներուն մեհեանները բնդարձակել հրամայեցի, յուսալով թէ օտար աստուածներն աւելի զօրաւոր են: Հայոց աստուածները թոյլ տուին որ հայրս սպաննուի և երկիրը Պարսից Արտաշեր թագաւորին տերապետութեան տակ մնայ, բարեբազդաբար օգնութեան հասան ինծի Հսովմի աստուածները, անոնք տուին ինծի հերքիւլեան ոյժ մը, խելք և ուղժավարութիւնն, ու դարձեալ շնորհիւ անոնց՝ յաջողեցայ վտարել Արտատեան աշխարհէն Պարսից Արտաշերի զօրքերը ու վերահաստատել Արշակունեանց իշխունութիւնը, և այս ամէնքը շնորհիւ օտար աստուածներուն:

### ՏԵՍԻ Է.

#### ՆՈՅՆ ԵՒ ԴԵՄԵՏՐ

Դեմետ. — (Մտնել եւ խոնարհի) Տէր արքայ, Հոռվամայեցի Քրիստոնեայ աղջիկները ամէնքն ալ սպաննուեցան. Թող երկար ապրի արքայից արքան:

Տրդաս . — Բոլո՞րն ալ . անշուշտ բացառութիւն եղաւ հրաշագեղ Հոփիսիմէին համար , անշուշտ կ'ապրի գեղեցկութեան մարմնացումն եղող այդ չքնաղ աղջիկը :

Դեմեսր . — Բայց տէր արքայ , Զեր Վեհափառութիւնը խափր չըրաւ և հրամայեց որ ան ալ ոպանուի :

Տրդաս . — Այս' , բայց հիմայ զղացի , և կը բազձայի որ ապրէր . այս' պէտք չէր որ սպաննուէր աղջիկ մը որ իր գեղեցկութիւնը լուսինէն փօխ առած էր . անիկա աւելի գեղեցիկ էր քան ոսկեմայր Անահիտը , և քան Աստղիկ դիցուհին . մեր ասառածները չեն կըրնար արտադրել անոր նման գեղեցիկ մը . մեր աստուածները մէյ մէկ տիմարներ են . ա'ն Հոփիսիմէ , չքնաղագեղ Հոփիսիմէ' , քու աննման աչքերդ աստղերէն փօխ առած էիր՝ իսկ դիմագծերդ լուսինէն . . . ի'նչըրի ես , ոչ Հոռվմը ունի քեզի հաւասարող գեղեցկութիւն մը , ոչ Ասորիք և ոչ ալ Սասանեաց աշխարհը . դու երկնքի վրայ փայլող արուսեակն էիր , դու մարդէակ մը չէիր , դու գեղեցկութեան աստուածուհին էիր . քեզի համար արձակած այս անգութ հրամանս գիտեմ ինձի սուզի պիտի նստեցնէ' , քու և քու ընկերուդ Աստուածը . (Դեմեսրին սասելսվ) գնա' ասէք և անգամ մըն ալ պալատիս մէջ չերեւաս , հրամայած եմ որ Դենպեաին հետ Տարօն երթաս . . . մինչև մահո հոն պիտի մնաս , բայց երթալէ առաջ նախ պատասխանէ հարցումիս , տանջանք տրուեցա՞ւ Հոփիսիմէին :

Դեմեսր . — Այս' , Տէր արքայ , աստուածները անարգած բլլալուն համար նախ լեզուն կտրեցինք , յետոյ աչքերը փարեցինք և մարմինը կիսով այրելէ զենի փորը ճեղքելով աղիքները դուրս թափեցինք . . . ու այս ամէնք կատարելով դրկեցինք զինքը իր պաշտած խաչող Հրէտին քով :

Տրդաս . — (Բարկուրենին կրակ կըրած) Թշուառակա՞ն , չէի՞ր կրնար մէկ երկու որ յետածգել Հոփիսի-

մէին սպանուիլը . . . ինչպէ՞ս ձեռքդ վրայ գնաց այդ աստիճան վայրագօրէն յոշտուելու աշխարհնի ամենամեծ հրաշալիքն եղող այն չքնաղագեղ մարմինը :

Դեմեսր . — Բայց Տէր արքայ . . .

Տրդաս . — (Զայրացած) Դեռ կը յանդգնի՞ս խօսի . . . կորի՞ր անպիտոն արարած . . . եթէ անգամ մըն ալ աչքիս երեւաս ինքդինքդ դահճապետին առջև պիտի դունես :

(Դեմեսր գլխիկոր կը նեռանայ) Տրդաս խորունկ կը մասձէ եւ խնի մը վայրկեան լուռ մնալէ յետոյ) . կը մասձէ եւ խնի մը վայրկեան լուռ մնալէ յետոյ) . կը ուղեղս չգործեր , չեմ կրնար խորհիլ որոշ բան մը . . . ուղեղս կապրիմ . . . ի՞նչ պէտք եմ ընել . . . ո՞վ եմ ես . . . ինչո՞ւ կապրիմ . . . (Կ'ելլէ կը պատի, յետոյ կը նսի , այս' կեցած է ուղեղս . . . (Կ'ելլէ կը պատի, յետոյ կը նսի , տանի մը խօսի կ'ընէ ու կրկին կ'սկսի խալել . ֆիշ մը ատեն կը մնայ լուռ ու մունչ յետոյ կրկին կը խօսի) . . . Այս' անգութ մըն եմ . . . անմեղի մը արիւնը հոսեցուցի

... լուսինը փարտեցիր , լուսինը պատառ պատառ որի . . . կը սոսկամ քու վրէժինդրութենէզ ո՞վ նազովրեցի . . . իրաւունք ունիս , այս' պէտք չէ որ ներես . . . բաւական չէր հարիւր հազարաւորներ քու հաւատացեալւներէ կատորելս , տկար աղջիկներ անզօր և փափուկ արարածներն ալ կոտորեցի . . . ով ինձի անծանօթ եղող Քրիստոնէից Աստուածը , պատժէ զիս , արժանի եմ ամենէն անոելի պատիմը կրկիւ . . . կը դողամ , ատ' , կը սոսկամ տղու մը պէս . . . կը սոսկամ ինձի վերապահած արհաւիրքէդ . . . (կը դիմէ կետ մը) հոն է . . . լոյսը հազար մարդք . . . աչքերը հուր են . . . մարմինը համակ ուսոց . . . կը սոսկամ . . . կը սոսկամ . . . կը սոսկամ ես քենէ . . . դու Քրիստոնեաննրու վրէժինդիր Աստուածն ես . . . մի' մի' մոտենար . . . մի' շանթահարեր . . . ուժգին է հարուածդ (ինին իր մրայ կը կիր ու կ'ինայ գետին) :

Վ Ա Ր Ա Գ Ո Յ Բ

Ա ե ր ջ Պ Ա ր ա ր ու ա ծ ի ն

## ԱՐԱՐՈՒԱԾ Ե.

Տեսարանն է անտառ մը: Որպի ելած են Տրդաս բագւորն եւ իր նախարարները՝ զինուած տէղերով եւ վահաններով, ալելուներով եւ կապարիններով:

### ՏԵՍԻԼ Ա.

Տրդաս, Օսա Ամասունի, Արտաւազդ Մանդակունի, Տանա Աօցայ, Ներսէն Արծունի, Սղուկ Սլկունի, Մանճին Թօսունի, Բագրատ Բագրատունի, եւ իրենց հետորդները: (Նախ կը մտնեն բագւորը եւ Օսա Ամասունին.)

Օսա Ամասունի:— Տէր արքա՛յ, այս կողմէն գարզները այս կաղմէն անցան: (Հետզինեհ կը հասնին նաև միւս նախարարները):

Տրդաս.— (Խոժոռ նայուածնով) ... Ո՞չ չպիտի երթամ... ես կ'ուզեմ հոս մնալ... գացէք հեռու գացէք... հեռո՛ւ, հեռո՛ւ...

Օսա Ամասունի:— Բայց Տէր արքա՛յ, ինչո՞ւ առանձին մնաք, միասին երթանք:

Տրդաս.— Դուք հոս մնացէ՛ք... ես հեռու կ'երթամ, հեռո՛ւ, հեռո՛ւ... մարդիկ թշնամի են... ես մարզոց չեմ ընկերանար... հեռո՛ւ, հեռո՛ւ, հեռո՛ւ... գարազներն են իմ ընկերներս... գացին անոնք, հեռո՛ւ, հեռո՛ւ, հեռո՛ւ... ես ալ զիտի-երթամ, հեռո՛ւ, հեռո՛ւ, հեռո՛ւ... (Կը վազէ ու կ'աներեւոլքանայ.)

Օսա Ամասունի:— Անտառին մէջ կընայ արքայն վտանգի մը ենթարկուի, չձգենք զինքը:

Մանամին Ռշտունի:— Հոգ չէ, առանձին թող երթայ, աստուածները կը պաշտպանեն զինքը:

Սղուկ Սլկունի:— Բայց զիտէք թէ արքայն...:

Բագրատ Բագրատունի:— Արքայն ի՞նչ...

Սղուկ Սլկունի:— Զեմ ուզեր յօյտարարել, բայց ձշմարտութիւնը...

Օսա Ամասունի:— Ո՞ր է այդ ձշմարտութիւնը, շուտ յայտնէ, կորսնցնելիք ժամանակ չունինք... արքայն պիտի սոլորի անտառին մէջ... ըսէ Սղուկ, դժբաղդութիւն մը կայ:

Սղուկ:— Ուշագրութիւն չըրի՞ք բնաւ... չուեսա՞ք թէ...

Ներսէն Արծունի:— Մենք բան մը չտեսանք. դուք տեսա՞ք բան մը:

Սղուկ Սլկունի:— Զոեսա՞ք թէ արքայն խելացարուած է.

Օսա Ամասունի:— Արքայն խելագա՞ր... բայց այս՛, այս՛:

Ամենիլը:— Ճիշտ է այս՛ խելագարուած է...

Բագրատ Բագրատունի:— Առանձին չձգենք զինքը, անտառ մտնինք:

Օսա Ամասունի:— Խումբերու բաժնուինք, փնտունք զինքը... օն երթանք: (Կը մտնեն անտառ)

### ՏԵՍԻԼ Բ.

Տրդաս (առանձինն)

Տրդաս բեմին վրայ կ'երեւայ առանց բագի եւ առանց պատմունանի, մազերը սարդնուած, դեմքը այլափոխաւած, աշերը խուռ բացուած կ'ոսոստէ հոն հոս, վայրենի գոռում գոշումներ արձակելով. բեմին վրայ օրջան մը ընելէ լեռոյ կրկին անտառ կը մտնէ առիւծի նման մռնչելով:

ՏԵՍԻԼ Գ.

Նախսրաբեր իրենց հետեւողմներով

**Սղուկ Սլկունի.** — (Տեսարան գալով) Տեսա՞ք զի՞նքը, ի՞նչ ահաւոր երեւոյթ... բոլորովին այլափոխուած, ինքինքն դուրս եւած է:

**Տաճառ-Աշօտաց.** — Ես ամէնքէն առաջ անցած էի, տեսայ արքային պատմուճանը որ ծառի մը վրայ նետուած էր և ասի, անսւասի՞կ, (քեւին վրայ ձգուած է):

**Արտաւազդ Մանդակունի.** — Ես ալ զայա իր թագը որ փոսի մը մէջ զլորուած էր, ահաւասի՞կ, (ձեռքը բռնած կը ցուցնէ):

**Բագարատ Բագրատունի.** — Անշուշա չենք կրնազինքը առանձին ձգել այս վայրի անտառներուն մէջ, պէտք է բռնել և պայտատ փոխագրել:

**Մանամին Ռշտունի.** — Ի հարկէ չենք կրնար առանց արքային ընկերակցութեան վաղարշապատ դառնալ:

**Ներսէն Արծունի.** — Ուրեմն ջանանք բռնել զի՞նքը: Օսա Ամասունի.

— Անշուշտ պէտք է բռնել:

**Սղուկ Սլկունի.** — Արքային հէռքիւեան ոյժո ծառնօթ է ամէնսւա, և հիշա որ կատաղութեան նօպաներունի... ո՞վ պիտի կրնայ համարձակիլ մօսւնալու:

**Արտաւազդ Մանդակունի.** — (Աշխերլ յանկած խոսք բացած եւ այլանդակ դէմք մը սուած) Ես, ես... կը բռնեմ... այս՝ կրնամ բռնել... ուիի մը պէս կը պրկեմ վիզը... ես վարազներէն չեմ վախնար... ես այս՝ ես Անահիտ Ռսկեմօր զիրկը կ'երթամ... ձգեցէք երթամ գանեմ, գրկեմ զի՞նքը... (արքային բազը որ ձեռքին մէջ բռնած էր կը նետ մեկ կողմ ու արագ

բայլերով կը մտնէ անտառ, ամեմքը ապօած կը մնան. Օսա Ամասունի բազը գետնէն վերցնելով կը նամբուրէ եւ բիկնապան զինուուրի մը կը յանձնէ):

**Սղուկ Սլկունի.** — Իեղծ Մանդակունի, ան ալ խելագարուեցաւ:

**Տաճառ Աշօտայ.** — (Յանկարծ թագաւորին պատմուածնի Սղուկին վրայ նետելով ու ինըն ալ խելագարուելով այժերը խոշոր խոյոր բացած) Ես ալ, ես ալ Աստուած պիտի բլամ... տատղերուն հետ պիտի բաղամ... ծովերուն ջրերը կոււ պիտի տամ... կեցի՛ր, կեցի՛ր, ո՞ւր այսպէս Սստղիկ դիցուէի, առանց ինծի ո՞ւր կ'երթաս, կեցի՛ր կուգամ... ահաւասիկ եւայ... (կը վազէ եւ կ'ամերեւոյրահայ անձառին մէջ) (Ամեկերը կը ասմուկին պահ մը):

**Մանամին Ռշտունի.** — Ցաւալի վիճակ... Աշօտայ բշխանն ալ գնաց միանալու... արքային խելագարութիւնը չէր բաւեր նախուրաբներն ալ սկսան խելագարիլ: (Զենքը անկատին տանիկով) Ոզորմէ մեզ բարին Աստուած, գթա՛, մի ձգեր որ չ'որ առառուածները մեզ այսպէս պատժեն:

**Սղուկ Սլկունի.** — Խելագարութեան ամենէն ահաւար տեսակն է այս որ կը կոչուի խոզախտ կամ գայլախտ:

**Օսա Ամասունի.** — Ո՞վ Հայոց աստատածներ... համէք, փրկեցէք մեզ այս ահաւոր վտանգէն.

ՏԵՍԻԼ Գ.

Նոյնի, Տրդա, Արտաւազդ Մանդակունի եւ Տաճառ Աշօտայ

(Արտաւազդ Մանդակունի եւ Տաճառ Աշօտայ Տրդաի թիւերէն բռնած էնարան կը բերեն. նախարարները սարսահած կը վախին իւրախիշիւր մէյ մէկ կողմ. Տրդա վայրի զազաներու պէս կը մոնցէ. նիւահօրինակ մորթ-

յիններով կը պատասխանեն նաև Արտաւզդ Մանդակունի  
և Տաճա Աշօցայ. Տրդա կը բորուոի յանձնարծ ու  
երկու խելազարած նախարարներու քեւուն մէջն կը  
սպրդի, հազի ժայռ մառած անոնի կը յարձակին իր  
վրայ, Տրդա երկուոր մէկ կ'առնե ոսթերուն տակ, կ'սկսի  
ահաւոր զոյ ու զոյ մը. կը զուեմնորին ու մէկը մէկ կը  
խածանեն: Գոտեմարտութեան աւենասատիկ մէկ պահուն  
տեսարան կը փոխուի ու կը պարզուի Խուրովիդուս իշ-  
խանունիին սենեալը:

## ՊԱՏԿԵՐ

Տեսարանն է Խուրովիդուս իշխանունիին սենեալը

### ՏԵՍԻ Ե.

#### ԽՈԽՐՈՎԻԴՈՒՆԻԾ ԵՒ ՆԱԺԻՇՏ ՄԸ

(Խուրովիդուս իշխանունիին կը մտնի սենեալ՝ շատ  
յուզուած եւ վերջին ծայր տիւուր գէմֆոյ, իր եւեւնի կու-  
գայ Նաժիշըր ու արու մը կը դնի բնեմին վրայ. Խուրո-  
վիդուս բովինի կ'ընկողունանի արորին վրայ, ու պահ  
մը կը մնայ մտախոն՝ զուխը երկու ձեռքերուն մէջ ա-  
ռած, Նաժիշըր թեւին վրայ ձգուած վերաւկուն կը ձգէ  
իշխանունիին ուսին վրայ):

Խուրովիդուս.— (Քիչ մը ատեն լուռ մնալէ յէտոյ) Անկարելի է որ կարենամ մաքէս վանել խորհրդաւոր  
երազէն կրած տպաւորութիւնս, այլեւս կարելի չէ լուռ  
մնալ. անաւասիկ հինգերորդ անդամն է որ կը կրկնուի  
այս անլուր ու ցնցող երազը. ո՞չ, չպիտի ձածկեմ.  
որչափ ալ ծիծազելի թուի նախարարին պիտի յայտնեմ  
զայն և պիտի թախանձեմ որ գործադրութեան դնէ  
ինձի եղած այս յանձնարարութիւնը:

### ՏԵՍԻ Զ.

#### ՆՈՅՆ ԵՒ ՕՏՈ ԱՄԱՅՈՒՆԻ

Օտա Ամառունի.— (Մտնելով) Ողջոյն իշխանունի՝  
Խուրովիդուս.— Ողջոյն, իմ պատուական ա-  
մուսինս, եթէ քիչ մըն ալ ուշանափք Նաժիշտը պիտի  
դրկէի որ դաք:

Օտա Ամառունի.— Եոր գժբաղդութի՞ն մը զուժե-  
լու համար թէ բարի... բայց ի՞նչ կ'ըսեմ, բարի օրերը  
Հայաստանէն հեռացած են. . . հիմա արհաւիրքի օրերուն  
մէջ կ'ապրինք, թագաւորը խելագարած, նախարարնե-  
րու մէկ մասը խելագարած, ինչպէս նաև արքունիքի  
անդամներուն մէջ ալ ոչ նուազ խելագարածներ կան...  
ասիկայ չէ այն սովորական գժբաղդութիններէն իշխա-  
նունի, ասիկա պատուհաս է և ոչ ուրիշ բան. ակներե-  
է թէ աստուածները բարկացուցած ենք, այլապէս չէին  
պատահեր այս գժբաղդութիւնները: Դենպեաը և բոլոր  
քուրմերը կը ջանան աստուածներունց զայրոյթը իջեցնել,  
և անգամ մը որ անոնց բարկութեան թափը կասի՝  
այն ատեն բոլոր քուրմերն ու զրմուհները, մոգերն ու  
մոգպետները պիտի բարեխօսեն աստուածներուն որ  
վերցնեն արուած պատուհասը՝ արքունիքին ու երկրին  
վրային: Դենպեաը կը կարծէ թէ պիտի կրնայ քիչ ա-  
տենուան մէջ աստուածները հաշտեցնել արքունիքին  
հետ և բարին աստուծոյ օգնութեամբը բժշկել թագաւորը  
և բոլոր խելագարուածները:

Խուրովիդուս.— Ճիշտ ես ալ մեր այս անաւոր

գմբաղզութեան վրայ կ'ուզէի խօսիլ ձեզ հետ Ամառունի՛ :

Օտա Ամառունի .— Խօսեցէք իշխանունի՛ :

Խոսրովիդուխ .— Զեր վերջին աղէտալի որսորդութեան վերադարձը վեց օր կ'ըլլայ այսօր այնպէս չէ :

Օտա Ամառունի .— Այս՛ վեց օր է օր թագաւորը խելագարած է :

Խոսրովիդուխ .— Ուրեմն երէկ հինգերորդ զիշերն էր :

Օտա Ամառունի .— Ճիշտ :

Խոսրովիդուխ .— Մտիկ ըրէ՛ պատուական ամուսինս , և ուշադրութեամբ մտիկ ըրէ՛ ինչ որ պիտի պատմեմ , թագաւոր եղբօրս պատահած ահարկու զբժ . բաղդութեան առաջին զիշերունէ մինչև երէկ զիշեր հինգերորդ անգամը ըլլալով զարմանահրաշ և իր տեսակին մէջ տաբօրինակ երազ մը կը տեսնեմ . այսպէս , երիտասարդ մը մօտ երեսուն և հինգ տարեկան , խարուեաշ տուած մազերով ու ոիրուն խարտեաշ մօռու քով , անհամեմատ անուշ նայուածքով ու զեղեցիկ աչքերով , չնորհալի դիմագծերով , միջահասակ , ու միջին կազմով , իր լուսաշող ու լուսեղին ճաճանչներ արձանող զէմքը կը տեսնեմ դէմս ցցուած՝ չնորհալի կեցուածքով մը . անիր անուշ աչքերը յառած է աչքերուս մէջ ու կ'ըսէ . «Խոսրովիդոր» ւիտ . լու՛ ինծի , կ'ուզե՞ս գրկել թագաւոր եղբայրտ ինչպէս նաև արքունիքը իր ունեցած զժբաղդութեանէն . մարդ զրկէ Արտաշատ և խոր վիրապէն հանել տուր Գրիգորը . ան պիտի թշկէ թագաւորը և սարսպուազու այս աղէնէն պիտի ազատէ արքունիքն ու ամբողջ ազգը , եթէ լուռ միաս և չջանաս գործադրել առաջարկս՝ երկրին ու արքունիքին վրայ պիտի սաստկանան աղէտաները » . զասոնք ըսելէ յետոյ լուսեղին երիտասարդը աներեւոյթ կ'ըլլայ . սովորական երազ մը կարծելով առաջին անգամ բնաւ կարեւորութիւն չտուի .

Երբ երկրորդուեցաւ քիչ մը զարմացոյ բայց դարձեալ շատ մեծ կարեւորութիւն մը չ'ընծայեցի , իսկ երբ երրորդուեցաւ ահա ատեն բաւական տարօրինակ թուեցաւ ինծի . թէպէտե խորհեցայ ձեզ յայտնել խորհըրդաւոր երազը , բայց չ'ամարձակեցայ՝ որովհետեւ գիտէի թէ պիտի ծիծաղէիք վրաս . չօրրորդ անգամ տեսնելուս ուզեցի յարտնել ամէն ըան , այսու հանդերձ այդ օրն ալ անցուցի . նախընթաց զիշեր նոյն այդ լուսեղին երիտասարդը միեւնոյն խօսքերը կրկնելէ յետոյ սպառնաց ինծի՝ յայտարարելով թէ մինչև երկու օր առաջարկը չգործադրուելու պարագային աղէտալի հիւանդութեան կարգը ամուսնոյդ Օտա Ամառունիին է :

Օտա Ամառունի .— Բայց դու կը հաւասար՞ս թէ Արտաշատի անդնդախոր վիրապին մէջ կրնայ մարդկային անհատ մը ողջ միաւ ամբողջ տասն և չորս տարի :

Խոսրովիդուխ .— Այս՛ բայց խորհրդաւոր տեսակ' թը՝ որ զարմանալիքորէն խորհրդաւոր կիրապով ամէն զիշեր կը կրկնուի , հապա ասօր ինչ իմաստ կրնանք տալ ... չկայ անշուշտ անպատճենութիւն մը երբ փորձ մը կատարուի . պաշտօնատարի մը հետ քանի մը պալատական զորքեր կը զրկենք Արտաշատ , որ խոր վիրապէն վար չոււան մը կը ձգեն և Գրիգորը գուրս կը կանչեն . մէն պարագայի բան մը չ'ենք կորանցներ .

Օտա Ամառունի .— Շատ լաւ իշխանունի՞ս կրնաք հանդարտիլ , այսօր իսկ ես ինքս մի քանի նախարարներով Արտաշատ պիտի երթամ և հածոյք պատճառե . լու համար քեզ՝ պիտի կատարեմ ինզիրքդ :

Խոսրովիդուխ .— Շնորհակալ եմ ազնիւ ամուսինս , թող Աստուածները քեզ համար երկար կեանք մը ապահովեն :

Օտա Ամառունի .— Աստուածները մոզի գմբաղզութիւն միայն կուտան :

Խոսրովիդուխ .— Առդարե ճշմարիտ է :

Օսա Ամառունի .— Պէտք է լքել աստուածները :  
Խուրովիդուիս .— Այս պէտք է լքել հին աստուածները՝ պաշտելու համար Գրիգորի երիտասարդ Աստուածը՝ այն լուսաւոր երիտասարդը որ կ'ենթադրեմ թէ Գրիգորի Աստուածն է :

Վ Ա Ռ Ա Գ Ո Յ Բ

(Ա. Երջ Ա. Արարուածին)



## ԱՐԱՐՈՒԱԾ Զ.

Տեսարանն է Արտաւատի մեջ խորվիրապի վայրը , բեմին մեկ կողմբ գետնեն վեր հարայրի բերենին նման բացուածք մը կայ , բովերը մացաներ բուսած :

Տ Ե Ս Ի Լ Ա .

Ս Ո Ս Ի (Ա. Ռ Ա Ն Զ Ի Ն Ն)

(Սոսի կը կրէ գիւղացի կնոջ մը տարազը . խոր վիրապի խոռոչին հակառակ կողմէն կ'երեւայ բեմին վըրայ բեւին տակ դրուած զոյգ մը նկանակով , հանդարտ հայերով կ'ուղղուի դեպի վերապին բերանը):

Սոսի .— (Վիրապի խոռոչին առջեւ կանգ առնելով ու հարի մը վրայ նսելով): Ահա այսպէս , ձիւտ տամնէչորս տարի է որ քեզի կ'այցելեմ ով երկնքի թագաւորին պաշտօնեան ու անոր ընտրեալը , բոլոր էութեամբ կը հաւատամ թէ գու կ'ապրիս այս խոր ու խաւար գուրին յատակը , երբ հոռվմէակ ան տասներկու

ահաւոր չարչարանքները անտրտունջ կրեցիր ու չուրացար հաւատագորդ՝ դու եղար Աստուածոյդ ամենասիրելի մարդը . մարդկային էակ մը այդ չարչարանքներէն նոյն իսկ մէկ հատին չէր կարող գիմանալ . բայց երկնքի ու երկրի արարիչը քեզի պարգևած էր գերմարդկային զօրութիւն մը . բնաւ չեմ կրնար հաւատալ թէ վիրապիդ խորութեան մէջ շատոնց գագրած ըլլաս գոյութիւն ու նենալէ . ոհ ոչ , վստահ եմ թէ կ'ապրիս և գուցէ մօտ է այն օրը որ Աստուածորդւան գերեզմանէն յառնելուն պէս դու ևս երկարամեայ գերեզմանէդ վեր բարձրացած լուսապանձ յարութիւնովդ փառաւորուիս . մօտ է անոր համար որ քեզ արեւու լոյսէն զրկող Տրդատ արքան իր արժանիք պատիքը գտած է . անոր Քրիստոնեաներու վրայ գործած անլուր վայրագութիւնները ամէն չափ ու կշիռ անցած էր . իր երկրին մէջ հիւր եղող օտարական խեղճ ու աղքատիկ աղջիկներն անգամ ահաւոր չարչարանքներով սպաննել տուաւ . յետոյ սակայն խիզճը . Աստուածոյ պարգևած հատու սուրբ սկսաւ յոշտուել իր իսկ սիրտը , ու այնչափ խորացաւ յոշտուած այդ վէրքը որ իր զգացած գտան կակիծէն դառնացած՝ ինքնիրմէն ելած՝ խելագարներու նւան ինքինքը կ'ուտէ՝ իրապէս իր միսերը խածնելով . նույնը նաև իր պալատականներուն և նախարարներուն մէջ , ահա Գրիգոր , քու Աստուածոյդ արդար վրէֆինդրութիւնը . . . երբ Աստուած մը գիտէ արդարութեամբ պատմել չարը , զիտէ նաև արժանաւոր կերպով վարձատրել բարին . չարը պատմուեցաւ , ժամ է որ բարին ալ ընդունի միենոյն Աստուածէն իրեն ինկած վարձատրութեան բաժինը . նախազգացում մը ինձ կ'ըսէ թէ եկած է օրը որ զու ընդունիս առաքինաթեան և համբերատարութեան վարձքը և փառաւորուելով փառաւորուիս :

Առ կենդանի նահատակ , ա՛ս այսօր ալ իմ քեզի նուիրած զոյգ մը հացերը . ևս զանոնք յետոյ կ'ստանամ

քու յաւիտենական կեանքի սեղանէդ, ... կե՛ր, գոհացի՛ր, յուսա՛ և ապրէ ... (կը ձգէ հացերը գուբէն վար, եւ երբ կը պատրաստի մեկնիլ՝ դեմք կը ցցուին խումք մը մարդիկ, զինուորներ եւ հայ նախարարները):

### ՏԵՍԻ Բ.

Նոյն, Օտա Ամատունի, Սղուկ Սլկունի, Մանանին Ուսունի, Բագարա Բագրատունի, Ներսէն Արծրունի եւ զինուորներ չուանի կապոցներով:

Օտա Ամատունի.— (Սոսիին) Ո՞վ ես դու և ի՞նչ կ'ընես այս տեղ:

Սոսի.— Ես զիւղացի կիս մըն եմ որ դաշտէն կը վերադառնամ:

Սոլոկ Սլկունի.— Տէր նախարարապէ՛տ, այդ կինը կր ճանչնամ ես, իր ճայնը և աշքերը կը մասնեն իր ո՛վ ըլլալը:

Օտա Ամատունի.— Ինչո՞ւ կը ստես, լոէ ո՞վ թլալդ և ի՞նչ բանի համար հաս եկած ըլլալդ, մենք պարկեցած պատիժ չենք սահմաներ:

Բագարա Բագրատունի.— Ճանչցայ զինքը իր ճայնէն, Սոսի քրմուհին է:

Մանաճիր Ռշտունի.— Այն որ տասնեչորս տարիէ ի վեր Վաղարշապատէն հեռացած է:

Բագարա Բագրատունի.— Այն որ տասնց Տէրութենէն արտօնուած ըլլալու՝ ինքնարերաբար լքած է պաշտօնը:

Օտա Ամատունի.— Այս՛ յիշեցի ես աւ, թէպէտ տարիներու ընթացքին փօխուած է դէմքով բայց աշքերն ու ճայնը Սոսիին են: Ըսէ շայինք ի՞նչ գործ ո՞նէիր հոս, շատ որոշ է թէ գիւղին ճամբան առկէ չէ՛, մարդ տասնց պատճառի չգար հոս:

Սոսի.— Պիտի խոստովանիմ Տէր նախարարապէտ, սակայն չնորհք մը պիտի խնդրեմ:

Օտա Ամատունի.— Ի՞նչ:

Սոսի.— Նախ ներել՝ փախուստիս համար, երկրորդ Արտաշատէն չհեռացնել զիս:

Օտա Ամատունի.— Պիտի ներեմ պայմանով մը միայն, սա չուանը հորէն վար պիտի կախուս, եթէ տասնեչորս տարիներէ ՚ի վեր գուրը նետուած Գրիգոր Պահլաւունին ողջ է դեռ ու չուանը կը շարժէ՝ այն ատեն խնդիրքդ կատարուած է. հակառակ պարագային ըստ օրինի սահուամք պիտի պատժուիս: Օ՞ն ա՛ո չուանները, ամրացուը մէկզմէկու ու միացնեէ յետոյ իջեցուը վար. (Սոսի չուանները առնելով մեկզմէկու կը հաստակ եւ ապա ծայրը կը ձգէ գուբէն վար, մինչեւ որ չուանին միւս ծայրը կը մնայ ձեռքը). Զայն տո՛ւը Սոսի՛:

Սոսի.— Գրիգո՛ր, Գրիգո՛ր... յանուն կենդանի Աստունոյդ ձայն տո՛ւը, ո՞վ ես Գրիգո՛ր... (Չուանը կը շարժի):

Ամենը.— Չուանը կը շարժի՛, չուանը կը շարժի՛...

Սղուկ Սլկունի.— Դատարդ շահեցար Սոսի՛, ազատ ես. բոէ հիմայ ի՞նչ կ'ընէիր հոս:

Սոսի.— Ամէն օր կուգայի զոյգ մը հաց ձգելու գուրէն վար:

Օտա Ամատունի.— Եւ տասնեչորս տարիէ ՚ի վեր:

Սոսի.— Գրիգոր վիրապը նետուկլէն ՚ի վեր:

Օտա Ամատունի.— Ուրեմն դու կին մը ըլլալէ աւելի հերոս մըն ես... սուրբին կեանքը նախ իր Աստունոյն և ապա քեզի կը պարախնք... դու Քրիստոնեայէ մը աւելի Քրիստոնեայ ես հղեր... համբուրեմ ճակատդ Սոսի՛. (կը համբուրէ Սոսիի նակար ու դառնալով զինուորներուն). Զինուորնե՛ր, մօտեցէք վիրապի բերանին, ամէնքս միացած պիտի քաշենք չուանը և Աստածոյ մարդը վիրապէն պիտի ազատենք, (Սոսիին)

ձայն տուր Սոսի՛, թող չուանը նախ մէջքին և ապա թեւերուն տակէն անցուցած պինդ մը կապէ:

**Սոսի.** — (Վիրապին վրայ ծոելով բարձր ձայնով մը) Ո՞վ Աստուծոյ սուրբը, տառապանքներդ վերջ գտան. կապէ չուանը նախ մէջքէդ և ապա անցուր երկու թեւերուդ տակէն. կրկնի մէջքէդ ամրացուր և ապա չուանին պինդ մը փաթթուէ ու վեր բարձրացի՛ր. (պահ մը լրութիւն կը տիրէ. զինուոր թէ նախարար Սոսին ալ միասին չուանը կը բանեն. Ֆիշ յեսոյ Ս. Գրիգորի զլուխը կ'երեւայ. գեմքը բոլորովին բուխ եւ մազերն ու երկար մօրուիր նեալ ներմակ եղած):

**Ամենիր.** — Կեցցէ՛ Դրիգորի Աստուծուածը:

### ՏԵՍԻ Գ.

#### ՆԱՅՆԻ ԷՒ Ա. ԳՐԻԳՈՐ

Ս. Գրիգոր. — (Ամբ զետին կոխելով կը դառնայ արեւելք եւ կ'երկրպագէ բանով). Փառք պատիւ և երկրպագութիւն ամենասուրբ երրորդութեանդ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն: (Ամբ կը կայնի. Օսա Ամասունի առանձինն չուանը կը բակէ. Ս. Գրիգոր կուրծքը կը բակէ եւ վիզին կախուած խաչ մը հանելով կը համբուրէ. Օսա Ամասունին սկսեալ մինչեւ յետին զինուորները առանձին առանձին ծունկ կը չոփին եւ նախ խաչը ապա սրբոյն ազը կը համբուրէն, յեսոյ ամենիք մեկ ոսքի կենալով կը գոչեն):

**Ամենիր.** — Օրհնեալ է Աստուծածն Գրիգորի:

Ս. Գրիգոր. — Օրհնեալ է Աստուծածն Տիեզերաց:

### ՏԵՍԻ Գ.

Նոյնի, Աշխեն բազուհի, Խուրովիդուխ իշխանուի ի, պալատական օրին ու նամիւս մը՝ որ կը կրէ ափսէի մը մէջ բազաւորին վերակուն եւ բազը:

(Աշխեն եւ Խուրովիդուխ մտնելով ծունե կը դնեն եւ ապա կը համբուրէն խաչն ու ազը):

**Օսա Ամասունի.** — (Ծունե դնելով) Ո՞վ տիեզերացի Արարէին ընտրեալը, սերէ՛ մեր մարդկային սխալանացը և եղիք անյիշաչար, գթա՛ Տրդատ մեծ արքային և այն բոլոր գժեազգներուն որոնք խելազարութեան ախտով կը տառապին, աղաչէ կենդանի Աստուծոյդ որ փրկէ զիրենք և չնչի մեծ պատուհասը Մայրաքաղաքին վրացէն: (Ապա ոսքի կիլի):

Ս. Գրիգոր. — (Քզկատարած եւ աչերը երկինք յառած) Փրկեա Տէր ի փորձանաց, ազատեա տէր և ողորմեա:

**Ամենիր.** — Տէր ողորմեա՛, Տէր ողորմեա՛, Տէր ողորմեա՛:

Ս. Գրիգոր. — (Քզկատարած) Ամէնողորմ Աստուծած, Տէր բարերա՛ր, լուսաւորեա ոռքա լուսովդ քո ողորմութեամբ:

### ՏԵՍԻ Ս.

Նոյնի, Տրդատ եւ խելազար նախարաւներ (Տրդատ իր ախտացեալ վիճակով Գրիգորի մօսենաւ լով զետեամած կը հառաջէ. նոյնը կ'ընեն Մանդակութիւն Ասօցայ իշխանները, անոնի զանազան շարժումներով եւ Ասօցայ իշխանները, անոնի զանազան գուրը կը հայցեն. Ս. Գրիգոր ձեռքը կը գնէ անոնց գլխուն վրայ եւ կ'ալօքէ) Փարատեա Տէր զցաւս և գլխուն վրայ եւ կ'ալօքէ Տիեզեր մերմէ և ի ժողովրդենէ իւրագիւանդութիւնս՝ Արքայէ մերմէ տումէ. տումէ զօրութիւն իմաստութեան, խորհելոյ, խօմէ. տումէ զօրութիւն իմաստութեան խորհելոյ, և գործելոյ զբարիս, զի փառաւորեսցի անուն սելոյ, և գործելոյ զբարիս, զի փառաւորեսցի անուն սելոյ: (Տրդատ, Մանդակունի եւ Ասօցայ ծունե դնելով կը համբուրէն խաչն ու ազը):

Տրդատ, Մանդակունի եւ Ասօցայ. — (Միաբերան կ'երգեն) Օրհնեցէք ամենայն գործ Տեսան զՏէր օրհնեցէք օրհնեցէք և բարձր արարէք զնա յաւիտեան:

Ամենիր .— (Ճրագալոյթի իրիկուան եղանակով) Օրհնեցէք, գովիցէք և բարձր արարէք զնա յափտեան : (Ս. Գրիգոր ափսէին մեջին քազը առնելով քազառին զլուկը կը դնէ, եւ վերարկուն կը ձգէ անր ուսերուն վրայ) :

Ս. Գրիգոր .— Ողորմեա Տէր ամենայն հաւատացելոց Հայաստանեաց աշխարհի և թագաւորին Հայոց՝ մեծին Տրդատայ և պալատականաց նոցա, նախարարաց, զօրագարաց և զինուորեալ մանկանց նորա, ներեա Տէր և քաւեա յանցանաց սոցա և կեցո զսոսա ամենողորմ ողորմութեամբ քո' :

Տրդատ .— Ով երանելի Ս. Գրիգոր, մարզոց պատուականազոնը և անձանօթն Աստո ծոյ բնարեալը, առաջնորդէ մեզ և լուսաւորէ մեր խաւար մտքերը, ճանշուր ամենարարին Աստուածը և ուսուցուր մեզ Քրիստոնէական ճշմարիտ հաւատաքը :

Ս. Գրիգոր .— ԶԵՂԱԳՅԷՔ և ապաշխարեցէք, երկնի և երկրի Արարիչը ամենազութ է :

Տրդատ .— Բոլոր աւագանիներովս, պալատական ներովս և հանուր ժողովուրդովս խոստովանիմք և հաւատամք կենդանի Աստուեան որ երէկ քուկն էր իսկ այսօր մերը, եղիր բարեիսօն և միջնորդ առ բարերարն Աստուած որ լուսաւորէ մեզ իր անձառ լոյսովն ի փառս ամենասուրը երրորդութեան :

Ս. Գրիգոր .— Արժանընտիր արքայդ Հայոց . թող Քրիստոսի աջը հովանի բլլայ ձեր վեհափառութեան և համայն պալատականաց, իշխանաց, և նորադարձ Քրիստոնեայ ժողովրդեան : Տէր արքայ, բանին կենաց քարոզութեամբ հաղորդակից լինելու և Աստուածածածու անգուշտական համար մինչ ի կեսարի :

և աղօթից անդադար պատրաստելով ի սուրբ հաւատացն ես մկրտեմ զձեզ յանուն հօր և սրբոյ և հոգւոյն սրբոյ՝ զի եկեսցէ չնորհն Աստուածային՝ ի վերայ ամենսունուտ, կալ և մնալ ի հաւատու Քրիստոնէութեան և ի ժամանգութիւն արքայութեան երկնից և ի կեանսն յաւիտենականսն :

Տրդատ .— Դու եւ առաքեալ ի Տիառնէ և Լուսաւորեշ Հայաստանեաց, լեր հովուագետ Հայաստանեաց աշխարհի՝ ի լուսաւորութիւն որդեսոց խաւարի, զի եկեսցէ ի վերայ մեր լոյսն ճշմարտութեան Աստուածածուին՝ կամոք իւրովք :

Օսա Ամեատունի .— Ով արքայդ Քրիստոնեայ Հայոց, թող ձեր բարեհամ հրամանով մեր Արքազան Լուսաւորիշը զրկուի կեսարի և հնա Աստուածային կամօք մեղ հայուկոպուագնետ օծուի ու վերադառնայ հովուելու և ուսուցանելու համար Քրիստոնէական ճշմարիտ հաւատամբ :

Տրդատ .— Ամենայն հաճութեամբ . թող ուղեկից ըլլան առաջը հազար զօրք և նախարարներէ ու աւագանիներէ բազկացած չքախումք մը . թող կազմուի փառայիղ կարաւան մը մեր Աստուածապարգեւ առաքեալն ու Լուսաւորիշը առաջնորդելու համար մինչ ի կեսարի :

Ամենիր .— Կեցցէ՛ յաւէտ մեծն Տրդատ Քրիստոնեայ արքայն մեր :

Տրդատ .— Կեցցէ՛ սուրբն Գրիգոր Լուսաւորիչն Հայաստանեաց աշխարհի :

Ամենիր .— (Կ'երգեն հետեւեալ օւրականը) «Հրաշաբառ Աստուած և միշտ բարեխնամող որ յառաջգիտութեամբ զիրկութիւն Հայաստանեաց, սկզբնաւորեալ ի Պարթևական մեղապարտ ազգին Լուսաւորիշ մեզ շնորհեցեր» :

Վ. Ա. Բ. Գ. Ո. Յ. Բ

Ա. Երջ Զ. Արքայուածին

## ԱՐԱՐՈՒԴԱԾ Է.

Տեսարանն է Տարօնի դաւտքն մեջ Դիսանն եւ Դեմետր հնդիկ աստուածներու մենեանը. բեմին նակառ Մենեանին ներքին դրան երկու կողմը կանգնած են երկու մարդակերպ արձաններ, մին թխագոյն հնդիկ կնոջ մը կերպարանով, իսկ միւսը դեղնագոյն՝ հնդկաչին այս մարդու մը կերպարանով<sup>(\*)</sup>: Բագինեներու առջեւ բարձ ոսերով ու ծաղիկներով զարդարուն սեղան մը կայ, որուն վրայ զետեղուած են զոյդ մը վառուած աշտանակներ, գինիով լի զաւարներ, վարդեցրի սրակաման մը, նաև կրակաման մը եւ խուսակիեկ տուփ մը հաւատացելոց կողմէ զանազան բանկուգին նուերներ ոսկի եւ արծար դրամներ դրուելու համար: Բեմին աջ կողմը սենեակի դուռ մը կայ:

### Տ Ս Ս Ի Լ. Ա.

#### Դեմետր բրապես

Դեմետր բեմին աջ կողմի դռնեն կը մտնի, կուզայ արձաններուն մօս եւ սեղանին վրայէն կ'առնի նուերներու յատկացուած տուփը եւ անոր պարունակութիւնը կը պարապէ հզանցին մէջ:

Դեմետր. — (Խնճիրեն) Մարդոց միաժամութիւնը կը բնայ հանգիլ մինչեւ ապուշութեան. մարդիկ կը հաւատան

(\*) Երկու աստուծոց կիսանդրիները պէտք է մարմացնել բարեկնդանի յարմարագոյն դիմակներով:

թէ իրենց տուած այս նուէրներով աստուածները պիտի հաճեցնեն իրենց փափաքները կատարելու. ի՞նչ անհնաթեթ գաղափար. աստուածները ոչ միտք ունին, ոչ խելք, ոչ կ'զգան, ոչ կը լսեն, ոչ կը խօսին և ոչ իսկ լսելք, ոչ կ'զգան, ոչ կը խօսին և ոչ իսկ լսելք, ոչ կը լսորհրդածնն, սա անք ան նիւթերէն աւելի անու կը խօսրհրդածնն, սա անք ան նիւթերէն աւելի անու կը կարծեն թէ զբամներն ու իսկ լսելք են ու ախմար երբ կը կարծեն թէ զբամներն ու այս թանկադին առարկաները աստուածներուն նուէրն լով գոհացում պիտի գտնեն. (Ծանցցին մեջին հնագիտէ լով ուղացում պիտի գտնեն. (Վիզկն կախուած փոյր վերցնելով), ոսկի զրամ մը, լաւ է. (Վիզկն կախուած փոյր տոպրակ մը հանելով կը նետի մեջը) արծաթ գոււաթ մը, աս ալ լաւ է. (Կը նետի տօպրակին մէջ). ապարանջան մը, աս ալ բան մը կ'արժէ, (Կը նետի տօպրակին մէջ). զոյգ մը ող, կերեկ թէ ասոնցով ալ աստուածները իրենց սիրուհիներուն ականչները պիտի զարդարեն... բայտ լս՛ւ, շատ բարի (կը ներկ տօպրակին մէջ). աղաւանդեայ մանեակ մը, հիանալի՛, հիանալի՛. ուխոող ընդունելի ըլլայ պատուական ուխտաւոր... մեր աստուածները անպատճառ կը կատարեն ինդիքք, ապահովէս իմ հաշուց են, իսկ նուիրուած շնչաւոր կենկապէս իմ հաշուց են, իսկ նուիրուած շնչաւոր կանիներէն և այլ զանազան կարգի խոշոր նուէրներէ գանիներէն և այլ զանազան կարգի խոշոր նուէրներէ մարդկային ապուշութիւնը ողջ ըլլայ:

### Տ Ս Ս Ի Լ. Բ.

#### Նոյն եւ դենպես

Դենպես. — (Ամենելով) Հո՞ս ես Դիմեար, ես ալ քեզ տեսներ կ'ուզէի:

Դեմետր .— (Խօնարհելով) Պատրաստ եմ ձեր հրաշ  
բաժններուն աստուածառաք հայր :

Դեմպետ .— Հսկ' որդեակ , որչա՞փ հասոյիթ ունինք  
այս ամսուան մէջ :

Դեմետր .— Հայր , այս ամսուան ընթացքին աստ  
ուածներու մէնենատան համար նուէր ստացած ենք  
ութիր կենդինար ոսկի և տասներեւք կէնդինար արծաթ .  
քսան և հինգ կենդինար կնդրուկ . վեց հարիւր կենդի-  
նար զինի , ութը հասիր կենդինար բրինձ . երեք հա-  
զար կենդինար ցորեն , հազար ութիր հարիւր կենդինար  
գարի . երկու հարիւր կենդինար վարսակ , հինգ հարիւր  
կենդինար կանեփ , հարիւր քսան հատ կով ու եղներ ,  
քառասուն զորի , վաթսուն և հինգ ձի . ութսուն էշ ,  
տասներեւք ուղա . վեց հարիւր ուխար , չորս հարիւր  
քառասուն այծ , վաթսուն և հինգ հորթ , իննիսուն  
տատրակ , ութհարիւր ութսուն և մէկ հաւ կամ աքա-  
ղաղ , հարիւր քսան լիտր մեղր , երկու հորիւր տասը  
լիտր իւղ , և քսան և հինգ հազար եօթը հարիւր լիտուն  
հաւկիթ .

Դեմպետ .— Լաւ , ոսկիներն ու արծաթները քաղաք  
փոխառել տուր՝ մեր սեփական գանձարանը :

Դեմետր .— Արդէն փօխազրել տուած եմ հայր :

Դեմպետ .— Իսկ մնացեալները , ըլլան կենդանի ,  
արմաթիք պաղեղէն . իւղ , գնի , մեղր և այլն , առոնք  
ո՞ր կը մնան :

Դեմետր .— Առոնք ալ ըստ սովորականին երկու  
մասներու բաժնելով կէսր ծախեցի և մեր երկուքին  
սեփականացուցի . իսկ մնացեալ կէ՞ը ձեր նախապէս-  
տուած հրահանգին համաձայն իրը քուրմերու և քրմու-  
հիներու իրաւունք կը մնան . հոս ախտոներու և շտեմա-  
րաններու մէջ :

Դեմպետ .— Ծատ է , մնացած մասին կէսն ալ ծախել  
տուր / հաշիւ մեղի , մէկ չորրորդը . կը բաւէ քուրմե-

րուն և քրմուհիներուն համար . պէտք է նկատի առնել  
որ Տարօնի այս նշանաւոր մտնեանը շարունակաբար խո-  
շոր սուէրներ կ'ստանայ և հետեւաբար քրմական դասը  
կրնայ անոր մէկ չորրորդովը իր պէտքերը գոհացնել .  
հակառակ պարագայիս արքունիքին կը դիմենք և պա-  
կար կ'ամբողչացնենք :

Դեմետր .— Ծատ լաւ հայր , ասկէ վերջ նուէրներու  
երեք չորրորդ մասը մեզի կը յատկացնենք :

Դեմպետ .— Սլցկուղ ուխտաւորներու մասին պատ-  
ւէրս անթերի և անխուսափելիօրէն կը կատարուի :

Դեմետր .— Այն ուխտաւորները որոնցմէ հարստու-  
թեան հոտը կ'առնեմ , անմիջապէս պատգամախօսու-  
թեան կը զիմնմ . այս միջոցը կիրարկելով շատ սեծ ար-  
դիւնքներ կը քաղաք . միսակ թէ զանց կ'առնեմ այն  
պարագային երբ բան մը ելլալիք չունի :

Դեմպետ .— Ծարունակէ այդպէս շահագործել ասո-  
ուածները , պէտք է գիտնալ թէ մննք նիւթապէս օգ-  
տուելէ զատ տասուածներու հրաշագործութեան համ-  
բաւը կը տարածենք երկրին մէջ՝ որով մեր հասոյթնե-  
րը թէ տեւական կ'ըլլան և թէ կը քառապատկուին :

Դեմետր .— Զէ՞ որ աստուածները սեր հարստու-  
թեան աղբիւներն են . ամէն միջոց լաւ է մեզ համար .  
կը բաւէ որ գանձերնիս ճոխացնենք :

Դեմպետ .— Անշուշտ այդպէս է . մեզ ի՞նչ փոյթ  
աստուածներուն ունեցած զօրութիւնն ու ամենակարո-  
ղութիւնը , ապիկարութիւնն ու անտարբերութիւնը , մննք  
նիւթը առաջորդն ունենալու համար . ժայռի մը պէտ-  
քաղարող ու անկ'որեկիր նիւթական աստուածները՝ իրը  
նակարող և ամենազօր ոյժ մը . այս միայն պէտք է  
նակարող և ամենազօր ոյժ մը . այս միայն պէտք է  
ըլլայ իւրաքանչիւր քուրմի պարապականութիւնը , շա-  
բանագործ միամասութիւնը , իսոբայութիւն և  
նոգործել մարզոց միամասութիւնը .

Դեմետր. — (Խոնարհելով) Պատրաստ եմ ձեր հրա-  
րամաններուն աստուածառաք հայր :

Դեմպետ. — Ըսէ՛ որդեակ, որչա՞փ հասոյիթ ունինք  
այս ամսուան մէջ :

Դեմետ. — Հայր, այս ամսուան ընթացքին աստ-  
ուածներու մէնդենատան համար նուէր ստացած ենք  
ութիր կենդինար ոսկի և պասներիք կենդինար արծաթ.  
քսան և հինգ կենդինար կնդրուկ. վեց հարիւր կենդի-  
նար գինի, ութը հասիւր կենդինար բրինձ. երեք հա-  
զար կենդինար զորեն, հազար ութ հարիւր կենդինար  
գարի, երկու հարիւր կենդինար վարսակ, հինգ հարիւր  
կենդինար կանեփ, հարիւր քսան հատ կով ու եղներ,  
քսուասուն ջորի, վաթսուն և հինգ ձի, ութսուն էշ,  
տասներեք ուղա, վեց հարիւր ուխար, չորս հարիւր  
քսուասուն այծ, վաթսուն և հինգ հորթ, ինսիսուն  
տարակ, ութհարիւր ութսուն և մէկ հաւ կամ աքա-  
զազ, հարիւր քսան լիտր մեղր, երկու հարիւր տասը  
լիտր իւղ, և քսան և հինգ հազար եօթը հարիւր յիսուն  
հաւկիթ :

Դեմպետ. — Լաւ, ոսկիներն ու արծաթները քաղաք  
փոխառաւ տուր՝ մեր սեփական գանձարանը :

Դեմետ. — Արդէն փոխագրել տուած եմ հայր,  
Դեմպետ. — Իսկ մնացեալները, ըլլան կենդանի,  
արմատք պտղեղէն, իւղ, գանի, մեղր և այն, ասոնք  
ո՞ր կը մնան :

Դեմետ. — Անոնք ալ բստ սովորականին երկու  
մասերու բաժներով կէսր ծախսեցի և մեր երկուքին  
սեփականացուցի, իսկ մնացեալ կէ՛ը ձեր նախապէս-  
տուած հրահանգին համաձայն իրր քուրմերու և քրմու-  
հիներու իրաւունք կը մնան, հոս ախտաներու և շտեմա-  
րաններու մէջ :

Դեմպետ. — Ծատ է, մնացած մասին կէսն ալ ծախսել  
տուր ի հաշիւ մեղի, մէկ չորրորդը կը բաւէ քուրմե-

բուն և քրմուհիներուն համար. պէտք է նկատի առնել  
որ Տարօնի այս նշանաւոր մահեանը շարունակաբար խո-  
չոր սուէրներ կ'ստանայ և հետեւաբար քրմական դասը  
կրնայ անոր մէկ չորրորդովը իր պէտքերը գոհացնել.  
հակառակ պարագայիս արքունիքին կը դիմենք և պա-  
կասը կ'ամբողջացնենք :

Դեմետ. — Ծատ լաւ հայր, ասկէ վերջ նուէրներու  
երեք չորրորդ մասը մազի կը յատկացնենք :

Դեմպետ. — Այցելող ուխտաւորներու մասին պատ-  
ւէրս անթերի և անխուսափելիօրէն կը կատարուի :

Դեմետ. — Այս ուխտաւորները որոնցմէ հարստու-  
թեան հոտը կ'առնեմ, անմիջապէս պատգամախօսու-  
թեան կը դիմեմ. այս միջոցը կիրարկելով շատ սեծ ար-  
դինքներ կը քաղաքաք. մինակ թէ զանց կ'առնեմ այն  
պարագային երբ բան մը ելլալիք չունի :

Դեմպետ. — Ծարունակէ այդպէս շահագործել աստ-  
ուածները, պէտք է գիտնալ թէ մենք նիւթապէս օգ-  
տուելէ զատ տասուածներու հրաշագործութեան համ-  
բաւը կը տարածենք երկրին մէջ՝ որով մեր հասոյինե-  
րը թէ տեւական կ'ըլլան և թէ կը քառապատկուին :

Դեմետ. — Զէ՞ որ աստուածները սեր հարստու-  
թեան աղքիւրներն են, ամէն միջոց լաւ է մեզ համար,  
կը բաւէ որ գանձերնիս ճոխացնենք :

Դեմպետ. — Անշուշա այդպէս է, մեղ ի՞նչ փոյթ  
աստուածներուն ունեցած զօրսւիթիւնն ու ասենակալու-  
զութիւնը, ապիկարութիւնն ու անտարերութիւնը, մենք  
նիւթը առաջարկեն ունենալու համար, ժայռի մը պէս  
անգարող ու անկարեկիր նիւթական աստուածները՝ եր-  
տիմար հասարակութեան կը սերկայացնենք իրը ամե-  
նակարող և ամենազօր ոյժ մը. այս միայն պէտք է  
հակառակ պարագայիս քուրմի պարտականութիւնը, շա-  
բաւայ իւրաք մնիւր քուրմի պարտականութիւնը, իս սբայութիւնն և  
հոգործել մարզոց միամասութիւնը.

քրմութիւն պէտք է հոմանիշ ըլլան, մէկը առանց  
միւսին չկրնար ըլլար. այս սկզբունքը հարկ է փափկու-  
թէն ծանօթացնել բոլոր նորընծայ քուրմերուն. օ՞ն զա-  
ւակս, յարտակէ ջանքերուդ մէջ, շատ չ'անցած մեր  
տմբարած հարստութիւնը մեզի պիտի տայ հզօր ազգե-  
ցութիւն մը երկրին քաղաքական զեկը մեր ձեռքին  
մէջ ունեսալու. դու իմ զաւակս ես և հետեւարար իմ  
ընակսն ժառանգործս: մենք պիտի տապալենք Տրդա-  
տի պարթեական իշխանութիւնը՝ հիմնելու համար քըր-  
մական մեծ թագաւորութիւնը Արարատեան աշխարհի  
մէջ. երբ հայրդ մեծ Դենապեոը դառնայ Հայոց ինքնա-  
կալը դու պիտի ըլլաս անոր խորհրդականը և հետեւարար նաև անոր անմիջական յաջորդը:

Դեմետր. — (Կը խոնարիի) Թող երկար ապրի հայրս՝  
նորին գեհափառութիւն Դենպեար:

Դենպէս. — Այսպէս Դեմե՛տր, այժմ զնո մեհենա-  
կան քուրմերն ու քրմուհները երեկոյեան պաշտա-  
մունքի հրափրել. բաւական թուազ ուխտաւորներ կան  
շրջակայներէն, պէտք է կեզծենք. և պէտք է զանոնք  
իրենց փետուհներէն մերկացնենք. մեր գործը, մեր ա-  
ւագ պարտականութիւնն է այդ:

Դեմետր. — (Կը խոնարիի) Շատ լաւ հայր. (Կը  
մեկնի):

Դենպէս. — (Առանձինն կը խորհրդածէ) Անգամ մը  
որ հարիւր հազար զիսեալ քուրմերու ստուար զօրու-  
թիւն մ'ունենամ ձեռքիս տակ. այն տաեն ծրագրիս  
յաջողութիւնը կրնամ ապահովուած նկատել... ես պէտք  
է ըլլամ երկրին միահեծան տէրը, և առաջին աստուած-  
պետական վեհապետը...

### ՏԵՍՐԻ

Եղին եւ Դեմետր

Դեմետր. — (Կը վերադառնայ շփորած եւ այլալլած)  
Գեհափառ հայր, անակնկալ լուր մը կը հ սանի Վաղար-  
շապատէն:

Դենպէս. — Անակնկալ լուր մը... Տրդատի մա՞՞ը  
արդեօք:

Դեմետր. — Շատ աւելի գէլ լուր մը... ձիաւոր-  
ճամբորդ մը որ Վաղարշապատէն կուգայ ան իրազեկ  
ըրաւ պատահած դժբաղդութեան:

Դենպէս. — Բայց ի՞նչ է պատահածը:

Դեմետր. — Այն Գրիգորը որ ասկէ տամնեչորս տա-  
րիներ առաջ Տրդատ արքան Արտաշատի խոր վիրապը  
նետել տուաւ, այժմ ողջ առողջ վիրապէն ելած է:

Դենպէս. — Անկարելի է այդ, խաբած են քեզ Դե-  
մետր, և եթէ իրականութիւն ալ եղած ըլլայ, ի՞նչ կայ  
դժբաղդութեան, միթէ դժուար է զիխատել զայն:

Դեմետր. — Գրիգորի ողջ կամ մեռած ըլլալը այն-  
չափ ալ կարեսորութիւն չունի, միայն թէ անոր ունեցած  
հետեւանքը գէշ եղած է:

Դենպէս. — Ի՞նչպէ՞ս:

Դեմետր. — Գրիգոր վիրապէն ելլելով՝ վերջերս թա-  
գաւորին վրայ եկած խելագարութիւնը անմիջապէս բր-  
ժըշկեր է, ան ալ սկսած է Գրիգորի Աստուածը դա-  
ւանիլ:

Դենպէս. — Ի՞նչպէ՞ս, Գրիգորի Աստուածը դաւանիլ  
սկսած է, Տրդատը. ուրեմն պէտք է պատմել, պէտք  
է գահընկեց ընել և զիխատել այդպիսի ամբարիշտ թա-  
գաւորը մը...

Դեմետր. — Շատ ալ դիւրին չէ այդ բանը, անոր  
համար որ նախարարները, պալատականները, զինուոր-  
ներն ու հասարակ ժողովուրդը համամիտ ըլլալով թա-  
գաւորին, Վաղարշապատի մեհեանները տապալած և  
Խաչը տնկած են անոր տեղ:

Դենպէս. — Անաւոր դժբախտութիւն... բարեկաղ-  
դաբար մէնք ունինք պէտք եղած ոյժը խափանելու  
համար Տրդատի այդ անխոհեմ արարքը... թող զէնքի  
մթերանոցները բացուին և զէնքերը կարգի դրուին.

քրմական դասը կազմու պատրաստ պէտք է ըլլայ հաւանական յարձակումի մը առջեւ, եթէ հարկ ըլլայ մինչև վաղարշապատ պիտի քալենք լուծելու համար ասուածներու վրէժը՝ ամբարիչտ թագաւորէն:

Դեմետր. — Զեր կարքը աստուածներու կամքին հաւասար է վեհափառ հազր:

Դեմպես. — Լաւ! Դեմետր, հասած է պաշտամունքի ժամը, ո՞ւր է քրմական դասը։ (Ոսկի ձայներ կը լսուին):

Դեմետր. — Հասած են. կը յառւի ահաւաշիկ թրենց ոտքի ձայնը։

### ՏԵՍԻ. Գ.

ՆՈՅՆՔ, ՔՈՒՐՄԵՐ ԵՒ ՔՐՄՈՒՀԻՆԵՐ

(Կը մտնեն նուրմերն ու քրմուհիները, եւ արձաններուն ուրեց ցրջանակ մը կազմելով կ'սկսին պար մը դառնալ՝ երգելով. Դեմպետր սրակամանով վարդեջուր կը սրակէ պարողներու վրայ. իոկ Դեմետր կնորովէ կը ծխէ կրակին վրայ. յետոյ երկուոր եավ բավի կ'երկրապագեն արձանին՝ մինչեւ որ երլը եւ պարը կը լրանայ):

### Պ.Ա. Բ. Ե. Բ. Գ.

Ամելիք. — (Երգելով) Աստուածներու գահեր բոլոր.

Թող կարծանկն ազգեր մոլոր.

Երկրապագող անարդ փայտին.

Յիսոսս կոչուող մեծ սսոյին:

Թող հոր ու շանթ արձ սկեն.

Խ լազարած հաւատուրաց աթքային.

Եւ վիրապի չաստուածին.

Սրիւն ըմպեն աստուածներ։

(Պարը դադրելաւն պէս Դեմպետր կ'առնէ սեղա-

նին վրային գինինվ լեցուն գաւաք մը՝ եւ դառնալով կուոց արձաններուն)

Դեմպես. — Ով բերքի առատութեան և անձրեւոց քաղցրութեան ամենազութ աստուածներ. ձեր անբաւողորմութեամբն ու զթութեամբը տուէք երկրին առատութիւն, արտերու, այգիներու, դաշտերու, խաչանց, և այլ ինչ որ պիտանի է մեզ. լեցուցէք մեր շտեմարանները արմտիքով, դաշտերը՝ արջառներու և ոչխարներու հոտերով և բեռնաբարձ գրաստներով. տուէք մեզ առատ բերք մեր այգիներուն՝ պատրաստելու համար մեր հնաձններուն անարատ գինին, որպէս զի ըմպելով այս գինին ձեզմով զօրանան մեր արինները ու զուարթանան մեր սրտերը և մենք գոհանալով գորգարաններ աստուածներուդ փառաբանութիւնը և պատմենք փառքը ձեր ամենազօրութեան. տուէք ոյժ մեր բազուկներուն խորտակելու համար ամբարիտին զօրութիւնը. ցրուելու կոառելու համար օտար Աստուածի մը տիմար հաւատոցեալները. ով բարեգութ աստուածներ, կատարեցէք մեր խնդրուածքը որպէս զի Գիսանէ և Դեմետր աստուածներուդ ամենակարողութիւնը հասուատուի և փառքը տարածուի հանուը աշխարհի. կը խմեմ այս գինին, որուն մէջ ձեր անխորտակելի զօրութիւնը կայ. կը հուատամ թէ ձեր արիւնով պիտի պատուաստուի իմ ալ արիւնս որով պիտի կարողանամ հարուածել աստուածներուդ թշնամինները՝ և զառնաց յաղթական։ (Դրսկն խուռն բազմութեան մը աղմաւկները կը լսուին. Դեմետր անմիջապէս դուրս կը խայանայ եւ ոււտով կը վերադառնայ ալլալած եւ զունաբաժուած դէմետով մը).

Դեմետր. — Ի զէն, ի զէն, հաւատուրացները մենաւանները կարծանելու եկած են... օ՞ն ի զէն... (Դրսի աղմուկը կը չարունակուի եւ կը սասկանայ. ներկա ներ նովրենի դռնեն դուրս կ'ելլեն նապնեալով ու կը

վերադառնան սուրերով, տէգերով ու վահաններով զինուած. կ'ելլեն քուլիսներէն դուրս. կոխով տեղի կ'ունենայ քուլիսներուն ետեւ. կը լսուին զինքի շաշիւններ, եւ աղաղակներ):

*Քրիս. դրսէն.—Մա՞ս կռապաշտներուն, մա՞ս իւաբերայ քուրմերուն...*

*Քուրմեր.—(դրսէն) Օգնութիւն... Աստուածներ... Անահիտ, Դիսանէ, Դիմե՛տր... օգնութիւն...*

#### Տ Ե Ս Ո Ւ Լ Ա.

#### ԱՐՏԱՒԱՋԴԻ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ ԵՒ ԴԵՆՊԵՑ

*Դեմոկտ.* — (Մեկ ձեռք սուր եւ միւսը վահան՝ քուլիսներէն դէպի բեմը ես ես զալով. երբ Դեմոկտը կը հասնի բեմին մէջտեղը. կը հասնի զինքը հալածող Արտաւագի Մանդակունի զօրապերը. կ'սկսին բեմին վրայ մենամարտի. վահաններով մէկզմէկու հարուած կը չեղողացնեն պահ մը, ուր ապա Արտաւագդ Մանդակունի կը զարնէ Դեմոկտը սրէն որ կ'իմայ կոնակին վրայ ու կը փչէ հոգին):

*Արտաւագդ Մանդակունի.—(Ստովը դիակին զարնելով) Ո՛վ Հայոց սուտ աստուածներուն մեծ իւաբերան, արձակէ հրմա ալ աստուածներուդ պատգամը... (Դրսէն ձայներ ու աղմուկներ, զինքի շաշիւններ կը տարունակուին):*

#### Տ Ե Ս Ո Ւ Լ Ա.

#### ՆՈՅՆՔ ՍՈՍԻ ԵՒ ԴԵՄԵԾՐ

*Դեմոկտ.* — (Մեկ ձեռք սուր ու միւս ձեռք վահան՝ քուլիսներէն դէպի բեմը ես ես զալով. ետեւն կը հասնի զինքը հալածող Սոսի նախկին բնմունին՝ զօրա-

վարի հագուստով, մէկ ձեռքը սուր եւ միւսով վահանը բոնած. ու կ'սկսին բեմին վրայ մենամարտի. պահ մը վահաններով կը պատապանեն ինքզինենին, ուր ապա Սոսի սուրը կը միտ Դեմետրի սրտին որ կ'իմայ ան ալ կոնակի վրայ ու կը փչէ հոգին, Արտաւագդ Մանդակունի հեռաւոր անկիւն մը կեցած կը դիտէ):

*Սոսի.—(Հակելով Դեմետրի անօնչացած դիակին ովրայ) Ո՛վ աստուածներուն փորէն պատգամներ ովրայով մեծ որովայնախօս, լսէ՛ ի՞նչ կը փափաքին բոտացով մեծ որովայնախօս... անոնք ամէն պարագայի պիտի վարձատրեն թէ քեզ և թէ քու արժանաւոր Դենպետ հայրուկու յարիտենական օթեւան պարգեւելով ձեզ գեհնեսի ընչէջ հուրովր լուսուտորուած աստուածներուդ ապաստանարանը: Բայէ՛ սա չորսալիք ձեռոքերո՞վդ չարչարեցիր մեր Սրբազնն Լուսաւորիչը... լսէ՛ սա կոսծեհիք ձեռոքերո՞վդ կարեցիր լեզուները, կուրացուցիր աչքերը, և յոշուեցիր մարմինները՝ Հռովմայ չքնաղ կոյսերուն և ո՛վ մարդոց վատթարագոյնը, սատկէ՛ անզամ մըն... ալ Քրիստոնէութեան դէմ գլուխտ չի ցցելու պայմանով ալ Քրիստոնէութեան գոգը, անոր միայն արժանի ես: Դու որ հաճուք կ'զգայիր Քրիստոնեանները սպաննելով, ահա եկաւ օր մը՝ որ սպաննուեցար Քրիստոնէութիւնը պաշտպանող այն քրմունին ձեռքով՝ որ սիրէիր խենթի մը պէս... քու աստուածներդ չըրեկը սիրէիր խենթի մը պէս... անիծեալ դիակ... ահա տապաւեցի պանէ քեզ... անիծեալ դիակ... ահա տապաւեցի Քրիստոնէութեան անհաշտ թշնամին, պիտի տապաւեց Քրիստոնէութեան այնչափ գուրգուրացած անշունչ ու անհոգի նաև քու այնչափ գուրգուրացած անշունչ ու անհոգի նաև կը այսական գոյնեղով՝ Մա՞ս սնոտի աստուածներուն, կեցցէ Քրիստոնէութիւն...*

*Արտաւագդ Մանդակունի.—(Սոսիի մօտենալով կը բոնէ անոր ձեռքը). Ո՛վ պատուական հերոսունի՛, դու*

ճշմարիտ Աստուծոյ առաքելուհին և կիներու պատուականագոյնն ես. Քրիստոնէութեան հաւատարիմն ու պաշտպանը. դու փրկեցիր մահուընէ մեր Աստուածապարդեւ Լուսաւորիչ՝ վիրապին մէջ անոր ամէնօրեայ սնունդը պարզեւելով. իսկ այսօր Քրիստոնէութեան ամենավտան յաւոր մէկ թշնամին տապալեցիր... սա խարերայ քրմապետը՝ որ Կրնար մեզի փորձանք դառնայ: Սրգ: Հայոց երկրի Լուսաւորութեան գործին մէջ ոչ նուազ բաժին մը ունիս նաև դու Սոսի: քու այս Աստուածանածոյ գործերդ և հերոսական ընթացքդ վարձատրութեան արժանի է. դու պէտք չէ մնաս քու համեստ դիրքիդ մէջ, դու իշխանուհի մը դառնալու արժանի ես... բսէ իմ գեղեցիկ հերոսուհիս, կ'ուզե՞ս իշխանուհիս բլալ, կինը՝ Հայոց սպարապետ իշխան Սրուաւազդ Մանդակունիի... .

Սոսի: — (առջեւը նայելով) Իշխա՞ն, մեծ պատիւ կ'ընէք ինձ, որուն անարժան եմ:

Արտաւազդ Մանդակունի. — (Ճակատն համբուրելով) Մենք դիտենք արժանիքները գնահատել Սոսի..., այսպէս ուրեմն, վաղարշապատի Մայր եկեղեցին մէջ մեր Սրբ բազան Հայրապետին ձեռքով առաջին անգամ Սուրբ Պատիկի հորհուրդը պիտի կատարուի մեզ համար, համաձայն ենք:

Սոսի: — Իշխան-սպարապետին կամքը նուիրական է ինձ համար:

Արտաւազդ Մանդակունի. — Քրիստոնէութեան համար մզած մեր այս յաղթական պատերազմը թող յաւերժացնէ մեր սէրը... իմ սիրասուն հերոսուհիս (կը գրկիսառնուիին).

Դրսին. — Կեցցէ՛ Քրիստոնէութիւն... Կեցցէ Մեծն Տրդատ արքալից արքան... Կեցցէ Ս. Գրիգոր Լուսաւորիչ: Արտաւազդ Մանդակունի. — (Զգելով Սոսին՝ կուզայ դեպի բուլիսները ու նայելով) Մերիններն են, կերեւի վերջնական յաղթանակը ասրին քուրմերուն վրայ:

### ՏԵՍԻ. 2.

ՆՈՅՆՔ ԵՒ ՊԱՏԵՐԾՎՄԻԿՆԵՐ

Տանա Աշօցայ, Բագարա Բագրատունի, Ներսեն Արծունը, Սղուկ Սկունի, Մանամիր Ռուսունի, Եւ զինուուրներ:

Տանա Աշօցայ. — Սպարապետ, վերջնական յաղթութիւնը տարինք, մեծ մասը կոտորուեցաւ, շատ նշին մաս մը միայն փախուստի մատնուեցաւ, անոնք ալ կը հետապնդուիս մեր զինուուրներուն կոզմէ:

Արտաւազդ Մանդակունի. — Յաղթութիւնը այն տեսն ապահովուեցաւ երբ մեր կրկու ոսոխները Դենպետն ու Դեմետրը որոնք կոուին զեկալարներն էին՝ գմողքի ճամբան բռնեցին. ահա իրենց մնարդ զիտկները՝ ինկած իրենց սիրական աստուածներու ոտքերուն ատկի... Դենպետը իր աստուածներուն քով դրկելու հոգը ինձի վիճակուեցաւ, իսկ միւսը ինկած է այս քաջ հերոսուհին սուրովը:

Բագարա Բագրատունի. — Սոսի քրմուհին է:

Ներսեն Արծունի. — Իր զոհին՝ Դեմետրի նախկին սիրահարը:

Մանամիր Ռշտունի. — Տրդատ արքայի նախկի իրականը:

Սղուկ Սկունի. — Տանկեչորս տարի մեր Սուրբ Լուսաւորիչ կ'երակրողը:

Տանա Աշօցայ. — Եւ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ գլխաւուիր արգելելով կեանքը գրկողը:

Արտաւազդ Մանդակունի. Խոկ յետ այսու այս պատաւական հերոսուհին Հայոց սպարապետին խօսեցեալն է և պիտի բլալ Մանդակունեանց իշխանուհի, այն ատեն՝ երբ եկեղեցուց Ս. Խորհուրդը նուիրագործէ մեր միացման կապն եղող Սուրբ Պատիկի նարօտով.

Նախաւարենի. — (Կը Խոնարհին) Մեր սրտագին շնորհաւորութիւնները: (Դրսին կրօնական երգեցաղութիւն):

ՏԵՍԻԼ. Է.

Նոյնք եւ նկեղեցական դասը, բահանաներ եւ սարկաւագներ մոմ ի ձեռին: Ա. Գրիգոր Լուսաւորիչ կրօնական տարազավ. Տրդաս բագաւոր, Աշխեն բագուիի, Խոսրովիդուիս իշխանունի, եւ թիկնապահ զինուորներ:

(Սոսի մեհեանին դռնին դուրս կ'ելլէ պահ մը. իսկ պալատական եւ եկեղեցական բափորը բեմին վրայ տրջանակ մը կազմած կ'երգեն՝ իւրաժանչիւրը ձեռքերնին միացուցած):

— Փառք ի բարձունս Աստուծոյ և երկիր խաղաղութիւն ի մարդիկ հաճութիւն և օրէնութիւն, քեզ ի բարձունս օրէնեալ ես տէր Աստուծած մեր, օրէնեմք զքեզ. Տէր և գոգեմք զանուն սուրբ քո յաւիտեան և յաւիտեանս յաւիտենից . . .

(Սոսի որ մեհեանին ներքին մասը մտած եր կը վազէ ու կուգայ բեմ զոչելով):

Սոսի. — Մեհեանը բոնկցուցի, կեցցէ Քրիստոնէութեան յաղթանակը . . .


Ամենիլ. — Կեցցէ Քրիստոնէութիւն, մա'ն Հեթանոս աստուածներուն :

(Բոցերը<sup>(\*)</sup> յատկօրէն կ'երեւան մեհեանին ները ու կը լուսաւորեն բեմը:)

Ա. Ա. Ր. Ա. Գ. Ռ. Յ. Յ. Ր.

Վ. Ե. Ր. Զ.

(\*) Բոցերը պէտք է արուեստական ըլլան՝ կարմիր մայթապի լոյս—վտանգ տեղի չանենալու համար.



ՀԱՅ ԱԶԳՈՑԻՆ ՊԱՏՄԱԳԻՐ  
ԱՆՄԱՆ ՄՈՎՈՒՄ ԽՈՐԵՆԱՑԻ

ՄԵԾ ԱԻԵՏԻՍԻՍ

Պատրաստուեցէ նարելու . . . խնդալէն

Մամլոյ տակ է գրքիս հեղինակին համբաւաւոր Անկոնիսիներոին ԶՈՒՄՃԱԼԻ ՏԱՐԵԳԻՐՔԻ որ կը գերաղանցէ նախորդները իր զանազան ու զարմանազան քրքջալիր տողերովք և բոլորսվին ինքնատիպ երգիծական անակնկալներովք :

300

ՍՊԸ - ԱՐԲՏԻ

ԳՐԱԴԱՐԱՆ - ՀԱՅԱՍՏԱՆ  
ԱՐՄԵՆԻԱ, ԱՐՄԱԿԱՆ - ԵՐԵՎԱՆ



«Ազգային գրադարան»



NL0354998

ՀԵՂԱՎՈՐԻՆ ԹԵՇԵՐԱՎՈՐ ԳՈՐԾԵՐԸ

Ծիծաղներ Ակնայ գաւառաբարբառով երկու կատակերգութիւններ . . . . . ՍՊԱՌԱԾ

Ակնից Համի ալան և Սամարիացի Գոհար տուտուն քրքջալիր կատակերգութիւն երեք արար Գին 20 Դրշ.

Հինգ թիւ խելազարը քրքջալիր կատակերգութիւն երեք արար եւ մէկ պատկեր . . . . Գին 20 Դրշ.

Մեծ Տրդաս եւ Ա. Գրիգոր Լուսաւորիչ Պատմ. կրօնական և Աղջ. ողբերգութիւն եօթը արար և մէկ պատկեր . . . . . . . Գին 30 Դրշ.

Հ Բ Ա Տ Ա Բ Ա Կ Ե Լ Ի

Լեռնի վեցերորդ Պատմ. Աղջ. մեծ արամ վեց արար և չորս պատկեր :

